


# ԱՐԱՐԱ

Նույնագույն


ԱՐԱՐԱՅԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ

Հրատակարան

ՀԱՅ ԱԴՎԵԼՈՎԱԿԱՆ ՄԵՌՈՒԹԵԱՆ



ԱՐԱՐԱ ԳՐԱՎԱՐԱՆ



Ստորև մեջքը 19. 1923

ԳՈՒՐԱՅՆ

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ


Արարայի Յաղթանակը	ԿՄԲԱԳՐԱԿԱՆ
Արարայի Նահատակներուն Ամուսնացանկը	
Արարա	ՍՈՒՐԵՆ ՊԱՐԹԵԿԵԱՆ
Յաղթական Արարան	Տ. Յ. ՊՕՅԱՃԵԱՆ
Արարայի Ռեռուականը (Ռոտանոր)	Ա. ԹԱՓԱՌԱԿԱՆ
Արարայի Նախընթօրին	ԱՐԴԻՍ ԳԻՆՈՍՆԵԱՆ
Երկու Ճառեր	
Մեր Նոր Ռևոլու (Ռոտանոր)	ՆՈՐԱՅԻ ՄԵԽՆԻ
Կամաւորի Հրաժեշտը (Ռոտանոր)	Ա. Կ.
Վեհայութիւններ	
Հայ Կամաւորներուն	Յ. Թ. ԳԱՅԱՆԵԱՆ
Կամաւորք	Մ. ՊԱԼՏԱՍԱՐԵԱՆ
Ցեսադարձ Ակնարկ մը	ՇԱՐԱՄ ՍՏԵՓԱՆԵԱՆ
Հոգեկան Ներշնչումներ	ԵՓՐԵՄ ՎՐԴ. ՏՈՀՄՈՒՆԻ
Նոր Օրերի Արարան	ՀՊԱՏ
Աւարայր և Արարա	Ա. ԿԱՐԱԳԵՏԵԱՆ
Այն Օրը	ՄԵՀՐԱՆ ԿՈՒԶԵԼԵԱՆ
Զոհողութիւն և Արդիւնք	Կ. ԵԿԱԽԵԱՆ
Կենաց և Մահու Անմին Վրայ	ՇԱՍԿՈՒ
Արարայի Նահատակները	ՎԻՐԱԽՈՐ ԱՇՈՒԴ
Ռոյստ մը	ԱՐԻԽԵ
Մեր Ապրած Օրերէն	ԱՐԱՄ ՅՈՎԱԳԻՓԵԱՆ
Մարտադաշտի Զահերք	Ա. Յ.
Մարզիս Գաստավեան	Խ. ԽԵՐՊԵԿԵԱՆ
Պօղոս Պուլուտեան	Մ. ԹԻՒԹԵԼԵԱՆ
Ղրկուած Գումարներ	ԼԵԳԵՌՆԱԿԱՆ ՄԵԽԻԹԻՒՆ

# ԱՐԱՐԱՏ

Նուիրուած

## ԱՐԱՐԱՅԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ

Հրատարակութիւն



ՀԱՅ ԱՇԽԵՌՆԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ

### ԱՐԱՐԱՅԻ ՑԱՂԹԱՆԱԿԸ

ԽՄԲԱԳԻՐԱԿԱՆ

Արարաւ... զեռ վերջին պատերազմէն առաջ անձանօթ բլուր մը Երուսաղէմի մօտ, որ 1918 Սեպտ. 19էն ի վեր դարձած է նուիրական վայր մը Հայութեան համար:

Արարան ուղմագիտական տեսակէտով բնական շատ մը յարմարութիւններ ունէր և չնորհիւ Գերման զինուորական արդի հանձարին շա՞տ զօրաւոր դիրքի մը վերածուած էր: Թուրքերուն երկրորդ Տարասանէլն էր: Որպէս զի-Զօրավար Ալէնպիի 1918 Սեպտեմբեր 19ի Մեռեալ ծովէն մինչեւ Միջերկրականը երկարող դաշնակից ուժերու համար ծրագրած ընդհանուր յարձակողականը տարակնելուած արդիւնքը ժամանակին, ոլէտք էր որ Արարան զըրաւուէր:

1918 Սեպտ. 19ի արշալոյսին Հայկական Աէդէսնը կազմու պատրաստ էր Արարայի ստորոտը: Անցեալ եւ վերջին զուլումները իրենց բոլոր քսամնելի տեսարաններով պատկերացած էին անոր երեւակայութեան, անոր ականջին «վրէ՛ժ, վրէ՛ժ...» կը փսփսար վերջին եղեռնին զոհ դացող Հայութեան ուրուականը: Ան անհամբերութեամբ «յառաջ» հրամանին կ'սպասէր: արուեցաւ այդ հրամանը, խոյացաւ ան կրակի մէջէն եւ չնորհիւ իր քաջասրբութեան, տոկունութեան եւ զինուորական կարգադրահութեան դրաւեց դիրքը եւ կառչած մնաց անոր, հակառակ սպառնացող վտանգին եւ իր ունեցած կորուստին:

Շահուած էր յաղթանակը...:

Ռազմական տեսակէտէ վերցնելով, կրնանք ըսել որ Արարայի յաղթանակը մահացու հարուած մը տուաւ թրքական բանակին եւ այսպէսով դգալիօրէն փութացուց դաշնակից յաղթանակը։ Անոնք այլեւս կրնային այս ճակատի ուժին մէկ մասը փոխադրել Արեւմտեան ճակատը. այս յաղթանակը բարոյական մեծ հարուած մը տուաւ Գերմանիոյ եւ իր զաշնակիցներուն, որուն հետեւանքը եղաւ Պուլկարիոյ եւ քիչ յետոյ ալ թուրքիոյ անձնատութիւնը։

Հայ Լէգէոնին կատարած գերը Անդլիացիները կամովին, իսկ Ֆրանսացիները յակամայս յայտաբարեցին հանրութեան։ Հայ ժողովուրդը մոռցաւ պահ մը վերջին սեւ օրերը ու սկսաւ հըրձուիլ եւ լաւատեսութեամբ լիցուիլ ապագայի մասին։


Դժբախտաբար դաշնակիցները վերջնական յաղթանակէն ետք մոռցան իրենց խոստումները. սակայն այս իրողութիւնը ո'չ մէկ կերպով կը նուաստացնէ Արարայի յաղթանակին արժէքը. ապագայ անաշառ պատմագիրը աւելի պիտի բարձրացնէ Հայութեան համար պատմական մեծ նշանակութիւն ունեցող այս ճակատամարտին արժէքը, ան պիտի ներբողէ Հայ կամաւորին զոհաբերութիւնը եւ անխնայ պիտի ձաղկէ դաշնակիցները, որոնք շուկաներու համար ոտնակոխ ըրին մարդկային ամէն բարոյական սկզբունք։


Հայութիւնը պիտի տօնէ Սեպտ. 19ր. ան ամէն տարի այս Մեծ Օրուան առթիւ երկիւղածութեամբ ուխտի պիտի երթայ Արարայի բլուրը՝ իր յարգանքի ազօթքը մատուցանելու տեսքով անշուք բայց խորհրդանիշով շա՞տ բարձր հողաթումբին, որուն տակ իրենց յաւիտենական քունք քնացողները ինկան իր վրկժին եւ իր դատին համար։

\* \* \*

### Անմոռանալի նահատակ ընկերներ,

Հինգ երկա՞ր տարիներ անցած են այն օրէն ի վեր, երբ ձեր կորուստին ցաւը տոտծ մեր արդէն վիրաւոր սրտերուն խոր ծալքերուն մէջ, միասին ապրած քաղցր եւ դասն օրերու վերյիշումներէն յուզուած, թաց աչքերով վերջին ակնարկ մը կը նետէինք ձեր գերեզմանին եւ զողացող շրթունքներով մնա՞ք բարով կ'ըսէինք. . . Այսօր ալ վերապրող Լէգէոնականներս հաւաքուած այս մոլորակին չորս կողմերէն՝ երկիւղածութեամբ ուխտի եկած ենք՝ մեր լէգէոնական տեւական սէրը եւ խորին յարգանքը մատուցանելու ձեզի. ասիկա մեզ համար նուիրական պարտականութիւն մ'է, որ ամէն տարի Սեպտ. 19ին պիտի կրկնուի մեր եւ մեր յաջորդներուն կողմէ։





### ԱՐԱՐԱՅԻ

## ՆԱՀԱՏԱԿՈՒԱԾ ՀԱՅ ՔԱԶԵՐՈՒՆ ԱՆՈՒՆԵՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐ 1918)

Քիւթինեան ՍԱՀԱԿ՝ 2րդ Պարայեօն (Ա. Հ.) Սերաստացի  
ՏԵՇԼԻՔԵԱՆ ՍԱՐԳԻՍ՝ 3րդ Գոմբամեխ, Սուէտիացի  
ԳՈՒՑՈՒՄՃԵԱՆ ՅՈՒՀԱՆՆԵՍ՝ 4րդ Գոմք., Քարօրալ  
ՄԻՍԱՔ ԳԱՎՈՒՆՃԵԱՆ՝ 5րդ Գոմ., Սէրժ., Աստմացի  
ՏԵՐ ՅԱԿՈԲԵԱՆ ՄԱՆՈՒԿ՝ 4րդ Գոմ., Սէրժ., Ալպիորանցի  
ԹԱՎՈՒՔԵԱՆ ՄԻՍԱՔ՝ 4րդ Գոմ., Սուէտիացի  
ԱՆԹԱՌԱՄԵԱՆ ՍԻՄՈՆ՝ 5րդ Գոմ., Խարքերդցի  
ԳԱԲՐԵԿԵԼԵԱՆ ՄԱՐՏԻՐՈՍ՝ 4րդ Գոմ., Արարկիրցի  
ԳՈՒԼՈՒՏԵԱՆ ՊՈՂՈՍ՝ 4րդ Գոմ., Ծովեցի  
ԲԶԱՐԵԱՆ ՏԻԳՐԱՆ՝ 5րդ Գոմ., Քէսապցի  
ԱՍԻԱՆԵԱՆ ԱՐՇԱԿ՝ 4րդ Գոմ., Սերաստացի  
ՔԷՇԱՆԵԱՆ ՅԱԿՈԲ՝ 5րդ Գոմ., Կեսարացի  
ԳԱՍԱՊԵԱՆ ՍԱՐԳԻՍ՝ 4րդ Գոմ., Արարկիրցի  
ՄՄՐԵԿԵԱՆ ՇԵՐՈԲՆ՝ 5րդ Գոմ., Քէսապցի  
ԱՄԵՐԵԿԵԱՆ ԱՐՇԱՄ՝ 5րդ Գոմ., Սէրժ., Քղեցը  
ՊԱՊԱԵԱՆ ՄԱՐՏԻՐՈՍ՝ 4րդ Գոմ., Քարօրալ, Զննուշցի  
ՄԵԼՔԻՍԵԴԵԿ՝ ԶԱՆՈԵԱՆ՝ 5րդ Գոմ., Զըննուշցի  
ՊԵՏԵԿԵԱՆ ՅԱԿՈԲ՝ 5րդ Գոմ., Այնիքապցի  
ՃԵՆԿԻՐԵԱՆ ՄԱՐՏԻՐՈՍ՝ 5րդ Գոմ., Հիւսէյնիկցի  
ԶԻԼՃԵԱՆ ԳՈՒՐԳԻԿ՝ 5րդ Գոմ., Սէրժան, Պօլսեցի  
ԴՐԻԿԱՍԵԱՆ ԳՈՒԿԱՍ՝ 5րդ Գոմ., Զմշկածողցի

## ԱՐԱՐԱ

## ՍՈՒՐԵՆ ՊԱՐԹԵԽԵՆԱՆ

Արարա... Ռեխտանկի ըսին անոր: Ի՞նչ թելագրական, ոգեկոչական տապահագիր, խակապէս, զոր դիպուածքը հրաշայառուկ ընծայեց հանգչող քաննեակ մը դիւցազնական քաջերուն:

Հայութիւնը իր ազատագրական դարաւոր ոգորումին մէջ իր հայրենի հողին իւրաքանչիւր քարը, իւրաքանչիւր բլուրը, իւրաքանչիւր կիրճն ու ծործորը իր արիւնովը նուիրանչեց:

Վերջին երեսուն տարիներու յեղափոխական շրջանը, Գում-Գավուի ու Պալ-Ալիի ցոյցերով ծայր տուած, Կարնոյ, Սասունի, Վանայ և Զէյթունի սարայանջերուն և ապառաժուտ սեպութիւններուն վրայ հայ հերոսամարտին հակայական յիշատակարանը արձանացուց: Խոնարհուկ, անանուն սարահարթեր, օձարնակ խաւարչտին փաղարներ հրաշավիպային կոիւններու պատնէշներն ու խրամները դարձան, որոնց անունները՝ հայ արիւնին շատայլով լուսապակուած՝ անմահութեան խառնուեցան: Բայց ո՞չ մին, անոնցմէ ոչ մին, իր եղերաշուք վաեմութեանը մէջ չի կըրցաւ հաւասարիլ՝ հայրենի սահմաններէն զուրու, օտար հողի մը կուշտին բարձրացող առ հէք անտեսուած բլուրին, որուն անունն իսկ կ'անդիսանայինք մէնք երէկ:

Արարա... Բոլոր մեր յոյսերուն, բոլոր մեր երազներուն ու բոլոր մեր ոգորումներուն ամրող գումարը կը խայտայ այս եռավանկ անունին մէջ:

Հո՞ն էր որ աշխարհի զօրաւորները տուֆին անդամ կշուցին ամրող ամեհութիւնը հայ անձնուրաց կորովին. Հո՞ն էր որ անոնք միանդամ ընդ միշտ հաւասարացին անմահութեանը մեր ցեղին. Հո՞ն էր, վերջապէս, որ անոնք հայ կամքին անզսպելի խոյանքին տոջեւ զմայլուզար, բոհազատուեցան մեր խաչուած, դաւանուած, արիւնլուայ իրաւունքին հատուցման պարտքը կնքելու:

Մեր հայրենի հարիւր հապարաւոր զոհերը, չէին կրցած, պիտի չի կընային, քաղաքակիրթ կոչուած մարդկութեան խղճմանքը մեղի արդարահատոյց բլալու ստիպել:

Կովկասը իր չորս տարիներու այնքան արիւնու զոհաբերումներէն և իրաւունքի ախոյեաններուն ընծայած այնքան անզնահատելի օժանդակութենէն վերջն ալ զուցէ պիտի վրիպէր տակաւին ցեղին ազատախնդիր համեստ պահանջը պարտադրելու աշխարհի բաղդր անօրինողներու դատաստանին: Արտասահմանը, զոր հայ կեանքին գերեզմանը յորջորշեցինք պահ մը անիրաւորէն, մահազին երկունքի մոայլ բողէններուն՝ իր ծոցէն զուրս բերաւ աստուածային փաղանդը այն կարիճներուն որոնք հեռուներէն, հեռուներէն մեղի եկան՝ ցեղին եղած ահաւոր թշնամանքին վրէժովիր սարսուն, անոր զոյութեան գէմ յարուած դիւտյին սանզրանքին խոռվքէն խնդնած...

Եւ հո՞ն, Յաւրոսին հանդիպակաց ապայեր կզզիի մը լանջքին վրայ, հոդինին բոււնցքներուն մէջ, երկա՞ր, երկա՞ր սովասելէ յետոյ, օր մըն ալ՝ պայծառափողի մը հրաւերէն արթրեցած՝ ինքզինքնին գտան բարձունքին տանիւ, ուր իրենց պիտի տրուէր, դէթ անզամ մը, ճակատ ճակատի զալ նզեռնին հետ որ իրենց ցեղն էր անձիտեր, մահացուցեր, որ իրենց մայրերուն, քայրերուն ու եղրայրներուն արխուով էր յղփացեր...

Օ՞ր մը, օրերուն օ՞րը, ու արդէն բաւական կ'ըլլար անդիմադրելի մոլեգին խոյանքի մը մէջ ահաւորօրէն զարնելու և խորտակելու բալոր թումբերն ու բլուր պատուարները զարուագիտական զմնէ հանձար մը բերեր բրդաւորեր էր այստեղ... Հո՞ն էր որ, այդ օրը, կը էկրաւէր հայ յաղթանակին մեծ կոթողը զոր Արարա կը կոչենք:

Արեւելքի մէջ, այդ օրը, դերերու հրաշալի և թելագրական շփոթութիւն մը ակղի կ'ունենար: Թորդոմի ներունդը՝ Պաղեսանի բաղդորոշ մէկ ցցուածքին վրայ, երբեմնի վրէժխրնդիր եհովայի ընտրեալ ցեղին՝ Խարայէլի ճետին վրիպած կոչումը իւրացնելով՝ տարերային ահագնազայրոյթ բաղխումի մը փոխարիկը կը փրցնէր, առինքնելով տիեզերական ուշազրութիւնը: Բաղզաւոր ու զեղեցիկ Առրիային զաւակներն ալ՝ կարծես՝ իրենց հայ-

րենիքին սահմաններուն վրայ մղուող ազատագրական զերագոյն պայքարին փառքը ձգած հայ զունդերուն, հաղիւ անուն մը, յիշատակութիւն մը կը բերէին խառնուրդին մէջ ուր կը վճռորոշուէր ամրող Մերձաւոր-Արեւելքի նուհը:

Համաշխարհային տիտանամարտին բոլոր ձականներուն վրայ, դիւցազնական կոհակաւորումավ մը ցեղին փառքը պանծացնող հայ աղամարդուն պիտի տրուի եղեր գրեթէ միամինակը կոթողելու Հրէտատանի կուրծքին վրայ յիշատակարանը որ այլեւս Արզարութեան մեծ Յաղթանակին հոմանիչ է:

Արարա'... Հայկական Լէզէոնին որտոտ հրամանատարը իրաւունք ունէր Հայութեան վաղուան «ուխտանեղին» մկրտելու զայն: Դիխաղիրին գացող մեր հաւատացեալներուն շափ շատուոր ու ջերմեռանդ պիտի ըլլան անոնք որ վազը պիտի երթան հօն ուխտի:

Արարը, Խորայէլորդին ու Սաւրիացին իրենց աստապանքի եղրօր եւ գաղափարապաշտութեան ուահվիրային, Հայուն, այդ խորհրդակուու սրբատեղին յարգանքի աղապա-

տանքով մը ոլխոի շրջապատեն: Հայ ձեռքերով կերտուելիք հոյակապ դամբարանին շաւրջը՝ հարեւան աղղեր Եղբայրորէն պիտի դան ծաղիկներ ու նոճիներ անկել, ոռողել:

Արարա'... Վազը վերադարձի կարաւաններ պիտի անցնին անոր ոտքերը թրջող ծովուն կապոյտ արահետներէն՝ հայրենի լեռներուն մշուշազօծ գաղաթները ողջունելով հեռուէն:

Պիտի երթանք, ամենքս ալ ու Արարան չոն պիտի մնայ... Բայց չէ, ան յաւէրժական տօնաշրաւէրի մը ոլէս մեղ ետ պիտի կանչէ:

Անոր կուրծքին պեղուած քանեալ մը փոսերը, մեր յոյսին, մեր հաւատքին ու մեր պատիւին յորդակոհակ աղբիւրներն են... Հո՛ն պիտի երթանք, անոնց առջեւ, այդ անմահութեամբ ակաղձուն փոսերուն, անոնցմէ ըմպելու համար յաղթանակին վայելը, այդպէս տօնելու համար Ազատութեան մեծ տարեղարձը, որ մեր Օրացոյցներուն մէջ արձանագրուած պիտի ըլլայ խոշոր ոսկեհուռ տառերով — 19 Անպեմբեր, Արարա'...:

«Արարա»

## ՅԱՂԹԱԿԱՆ ԱՐԱՐԱՆ

Տ. Յ. ՊՈՅԱՃԵԱՆ

Պաղեստինի կորսուաւծ մէկ անկիւնը աննըշան հոգակոյտ մըն էր Արարան 1918, Սեպտ. 19էն առաջ: Մեզմէ շատ քիչէր — թերեւս ոչ ոք — լուծ էին անոր անունը: Սակայն համաշխարհային պատերազմի ընթացքին Արարան մեղի համար դարձաւ պատմական հսկայ նշանակութիւն ունեցաղ բլուր մը, յաղթանակի յուշարձան մը, վրէժի ներշնչարան մը եւ նուիրական յիշատակներու մեջեան մը:

Մեծ պատերազմը ուրիշ աղգերու համար ալ ստեղծեց Արարաններ: Ֆրանսացին այսօր անհուն ցնծութեամբ կը տօնէ Մառնի յաղթանակը, յարգանքով կը յիշէ Վէրտէօնի անունը, որովհետեւ Վէրտէօն քաջութեան, անընկնելի կորովի, անվհատ դիմադրութեան մարմնացումը դարձաւ, իսկ Մառն յաղթութեան տաճար մը:

Մեզի ոլէս վորը ժողովուրդի մը համար սակայն, որ 600 տարիներէ ի վեր զերութեան

շղթաներուն մէջ կը տառապի, անպատում ցաւեր, անրուժելիք վէրքեր իր շուրջը հաւարուած, եւ իր վէրքերուն կոտաներին տակ կ'ազրոյ իր անցեալի փառքը եւ իր հոգիին մէջ աղապայ յաղթանակի երազներ կը հիւսէ, այդ ժողովուրդին համար պատմական նշանակութիւն ունեցաղ հսկայ զէպք մըն է Արարայի հակատամարտ:

Այսօր, Սեպտ. 19, Արարայի փառապահծ յաղթանակին հինգերորդ տարելիցի տօնն է որ կը տօնենք մեծ ցնծութեամբ ու խանդավառութեամբ, սակայն մեզմէ շատերը թերեւս տակաւին չեն գիտեր յստակօրէն թէ ինչո՞ւ համար Արարայի կողքին վրայ 15 ժամուան կոիւով շահուած յաղթանակ մը այնքան մեծ նշանակութիւն կ'ունենայ, «մասապանծ յաղթանակ» կը կոչուի, իսկ անդին ուրիշ վայրերու մէջ տեղի ունեցող աննկուն դիմադրութիւններ, հիասքանչ մարտնչումներ նուազ համբաւ:

պէտք էր ունենային, նուազ յիշատակիլի պէտք էր մնային:

Ի՞նչ են ուրեմն Արարայի յաղթանակին այդ պատմական նուիրական երեւյթը տուող պատճառները:

### Ա.— Ռազմադաշտին դիրքը:

Պաղեստինի ամբողջ ձակատին վրայ, Մեռեալ Շովին մինչեւ Միջերկրականի արեւելիուն ափը, չկար գիրք մը այնքան զժուարանցանելի ու թերեւս այնքան անառիկ որքան Արարայի արեւմտեան կողքին վրայ զանուող Հայկական Լէզոնի բաժին հանուած դիրքը: Կ'ըսուէր թէ 1918ի զարնան վերջերը Անդլիացիները քանիցո 3.000 զինուորներով յարձակում զարծած ևն Թրքական խրամներու վրայ եւ մեծ կորուստով ևտ մզուած են:

Հայկական Լէզոնի 600 զինուորները կրուեցան երկու մզոն տարածութեան վրայ: Անոնք իրենց առջեւ ունէին երեք բարձր րլուրներ որոնց իւրաքանչիւրին ետեւ շինուած էին Թրքական առաջին, Երկրորդ եւ երրորդ պաշտպանութեան դիմերը յաջորդարար: Լէզոնի ձախ կողմը կը բոնէին մէկ վաշտ Ալմերիացիներ, իսկ աջ կողմը կը զանուէր Բաֆաթ դիրքը, Արարայի արեւմտեան կողքին վրայ չինուած, որ յանձնուած էր Ախրիացիներու պաշտպանութեան, որոնք ամբողջ կոուի տեւողութեան մէկ զնդակ անդամ չարձակեցին:

Նկատի ունենալով ուրեմն ձակատի աննրպաստ դիրքը, զժուար չպիտի ըլլայ եզրակացնել թէ Հայ զինուորները պարտաւորուած էին Թշնամի արագահարուածներու արձակած զրեզակներուն տեղատարափին տակ բարձրանալ րլուրն ի վեր իրենց առջեւ չունենալով քարի, թուփի եւ հողակոյտի պաշտպանութիւնն անդամ, եւ բոլորովին ենթակայ հարուածներու:

### Բ.— Թշնամի ուժին անհաւասարութիւնը:

Հայկական Լէզոնի յարձակման առաջին զծին վրայ զանուող 600 զինուորները իրենց դէմ ունէին 1.600 հոգինոց թշնամի բանակ մը, որուն 600ը Գերմանացիներ, իսկ 1000ը Թուրքեր էին: Թշնամի ուժերու հրետանին անհամեմատօրէն հսկայ էր, իսկ անոնց զործածած զերմանական արագահարուածները անբաղդատելիորէն լաւ էին մերիններէն: Մինչ Հայ զինուորներու հրետանին կը բազկանար քանի մը Հատ Փրանսական Յաննոց եւ անդիխական սրօն թնդանօթներէ, որոնք Հայ զինուորնե-

րու գործածութեան յանձնուած էին Սեպտ. 18ի իրիկունը միայն:

Թշնամիին այս զերազանց առաւելութեան դէմ սակայն Հայ զինուորը ունէր մէկ զրան — ՎՐԵՖ: Յեղին անմեղ արիւնին եւ զարաւոր տառապանքին մէջ զարրնուած վրէժի անզուսպ զգացումը կը պոռթեր այսօր, Հայ զինուորին կուրծքին տակ: Առելութեան անմահ բոցը՝ որ տարիներէ ի վեր անթեղուած կը մնար, այսօր անչէ ջապարյիկի մը անսահման թափովը, զինուորին առջեւէն կը վանէր ամէն երկիւղ, վրանզի ամէն զգացում:

Անիկա դէմ առ դէմ կը զանուէր իր զարաւոր թշնամիին հետ: Իր քանզուած օճախին, լիուած մայրերուն, առեւանզուած քոյրերուն, խոզիողուած Հայրենիքուն եւ յօշուուած եղբայրներուն ուրուականները իրեն սրտին կը խօսէին, «Առյացիր տուած, ո՛վ կտրիմ, ուուրդ սպանեան մի զներ մինչեւ որ ջախջախիս այն զանկը որ մեր վճացումը ծրագրեց, կոտրտես այն բազուիր որ Հայրենիքդ աւերակ զարձուց, փորես այն աչքերը որոնք տովանքով լի քու վայելչազեղ կոյսերուդ վրայ յառեցան, յօշուես այն սիրար որ գոյթ չունեցաւ, եւ վերջապէս ցամքեցնես այն արիւնը որ քու Հայրենիքիդ արգասիքէն ուռնացաւ, թանձրացաւ»:

Ու Հայ զինուորը խոյացաւ տուած, արհամարհելով մահն անզամ, բալեց տեղացող զնդակներու մէջէն, քալեց ուումբերու պայթումին տակ, որպէս զի իր զերազոյն ուխտը կատարէ: Անոր աչքերէն կը ժայթթքէր ատելութեան բոցը: Տրամարանութիւնը շատոնց հեռացած էր անոր ուղեղէն, տեղի տալով վրէժի արիւնու զգացումին:

Ի՞նչ փոյթ թէ պիտի մեռնէր ան, բայց այս անդամ չպիտի մորթուուէր: Իր ուժը պիտի փորձէր թշնամի ուժին հետ, եւ զիտէր թէ պիտի յաղթէր:

Ու թնդանօթները զոռացին, ուումբերը պայթեցան սոսկայի զոռումներով եւ հսկայ փոսեր բացին մեր զիրքերուն վրայ: Հայ զինուորը քալեց տուած անզհատօրէն: Թշնամին, այն վախկոտ թուրքը, որ անպաշտպան էակներ խոզիողելու իր վայրագ զործին մէջ այն քան առնական ցոյց կուտար ինքինք, Հայու անունէն զոդալով, Հայ զինուորին երեւան բերած անզերազանցելի յանդկնութենէն շրմորած՝ ձգեց առաջին զիրքը եւ իր պաշտպանութիւնը վնտաեց երկրորդ զծին վրայ:

Ժամը իրիկուան Շն էր արդէն, երբ կոխը կանգ տառ, թնդանօթները լուցին երկու կողմէն, յաջորդ արհեծազին կրկին դուռալու պատրաստութեամբ:

Մեր զինուորները պահեցին իրենց զիրքը: Վաղուան կոխը պիտի մղուէր թարժ ուժերու կողմէ, որովհետեւ առաջին վաշար կուզար դրաւելու երկրորդին անզը, վճռական յաղթանակ մ'ալ ինք տանելու հաստատամտութեամբ:

Արշայոյի ճառապայմները հազիւ սկսած էին լուսաւորել ուղմաղաւոր, երբ մեր հետախոյզներու խումբը լուր բերաւ թէ թշնամին իր զիրքերը ձգած փախած էր: Կարելի՞ էր միթէ հաւատք բնծայել այս բոլորովին անհաւանական լուրին: Իրոզութիւնը այդ էր սակայն: Մեր զիրքերէն մինչեւ ութիր մղոն հեռու — եւ ո՛վ զիտէ թերեւս 18 մղոն հեռու — թշնամին զոյութեան հետքն անգամ չկար: Նապաստակի սրազութեամբ եւ երկչոտութեամբ փախած էր ան, Հայ զինուորին վրէժինդրութենէն խուսափելու համար: Փախած էր ան զաշտին վրայ ձգելով իր զինուորներու ներած դիսկիները:

Մեստ. 19ի յաղթանակը վճռական զեր կասարեց պատերազմին վրայ: Թրբական բանակը ամրովնութեամբ քայլայուեցաւ և Անգլիոնակը անարգել յառաջացաւ մինչեւ Հալէու:

\* \* \*

Այսօր Արարայի կողքին վրայ կը հանգչին նշխարները 21 հերոսներու, որոնք 19ի յարձակուականին քաջարար կոռւելով նահաւակ էղան: Պաղեսատինի այդ անհշան բլրակոյտը անոնց արիւնովիր որրազործուեցաւ, եւ դարձայ յաղթութեան մեհեան մը եւ ուխտազնացութեան նախրական վայր մը:

Ընդհանուր պատերազմի միջոցին հայկական սոսկալի եղեռնէն զերծ մնացող Հայութիւնը այսօր կը տօնէ Արարան բռնազրոսիկ խանդավառութեան մը ճիզերով, որովհետեւ անոր մէջ էր տեսնէ միայն խոչարական խրսիս մարտնչումի մը յուզումնալից նկարը, առանց զրական արգիւնքի մը զոր այնքան իրաւոցիորէն կ'ակնկալէր այդ խանդավառ օրերուն:

Արարան եղաւ յաղթութեան մեհեան մը, որ սակայն չի կրցաւ վերապրոդ Հայութեան տալ իր դարաւոր բաղձանքներուն իրակունացումը, որովհետեւ շահակը Եւրոպան զրժեց իր բոլոր խոստումները, կոնակ զարձնելով իր վաքր զաշնակցին՝ Հայուն, որ այնքան անկեղծ ու անվեհներօրէն ինքինք նետած էր

արխւնի ծովուն մէջ եւ արժանի եղած կատարեալ ազատութեան մը:

Արարայի յաղթանակը վերջինը չպիտի ըլլայ Հայ պատմութեան մէջ արձանագրուած: Աւրիշ շատ մը Արարաներ պիտի զան միանալ ունոր մինչեւ որ Հայը տիրանայ իր աղղային բաղձանքներուն:

Այս զգացումով առաջնորդուած՝ Հայութեան ներկայ սերունդը՝ մոխանակ յուստհատութեան հախմախուտին մէջ խարխափելու, իր զերազոյն ներշնչումը ստանալու. Է Արարային ու Աւարայրէն որոնք Հայաստանի արիւնու հաղամասին վրայէն ձեռք ձեռքի երկարած, հարիւր հաղարաւոր մարտիրոսներու վրէժի կոչը կ'արձագանգին մեր սրտին մէջ:

Արարա՛ ու Աւարա՛յր: Որքան հոմանիշ են իրարու այս երկու զիւթիշ բառերը: Անոնց երկուքին այ նշանակութիւնը մէկ է — վրէժի եւ նկատազրութեամ Պայքար:

Սերունդներ պիտի փառարաննեն յիշտակը անոնց՝ որոնք սակալ զրային Արարան ու Աւարայրը, իրենց արիւնը տալով աղղային աղատութեան ի խնդիր:

## ԱՐԱՐԱՅԻ ՈՒՐՈՒԱԿԱՆԸ

Երբ անապատի զիշերը մըրին,  
Թեւերն է փրռում դաշտ, բլուր ու ձոր,  
Ծորջում է անձայն իր զենքը ձեռին,  
Մի սէզ ուրուական, մի պահակ զինուոր...

Եւ Արարայի բարձունքից երպարտ,  
Հայուն է հեռուն յաղը ու բաջարի,  
Հրսկում է անքուն շիրիմներն անզարդ,  
Անարցունք ինկած քաջ ընկերների...

Տամուկ աչերուկ դիտում է մէկ մէկ,  
Խաչափայտերն անշունք, խարխրլած,  
— «Վերադարձ շրկայ, այս շրկայ երբէք,  
ի զուր ենք ինք ինկած վայր ինկած...»:

Արտաւում է նա մի վառ կարօտով,  
Հայրենածարաւ՝ բախիծը սըրտին.  
Եւ շիրիմներից խուլ շառաչիւնով,  
Լրսում է տըրտունջ խաւար զիշերին...

Ամենայն զիշեր սէզ Արարայում,  
Ծըրջում է անձայն պահակ-ուրուական.  
Հրսկում է անդուն, հրսկում է անքուն,  
իր ընկերներին՝ յախտենական...»:

Ս. ԹԱՓԱՆԱԿԱՆ

ԼԵԿՑԻՈՆԻ ՑՈՒՇԵՐՔԸ**ԱՐԱՐԱՅԻ ՆԱԽԾՆԹՕՐԻՆ****ՍԱՐԳԻՍ ԴԻՆՈՍԵԱՆ**

**1918 Մեպտ.** մէկ է այսօր. առա օրուան ճամբորդութենէ յետոյ՝ վերջաղէս հասանք կոխիւին երկրորդ դժին վրայ, զիշեր է, զեռ մեր ոտքերուն ձայնը բաւական հեռուները կը տառածուի: Զգո՞յշ, կ'ըսէ մեր պաշտօնեան, ասիկա սովորական պատյա մը չէ ալ, թշնամիին առջեւ ենք, արթնութիւն եւ նախազգուշաթիւն ամէնքին պարտականութիւնն է: Այսուղ, որ մեր առօրեայ բնակավայրը պիտի ըլլայ, երկու լեռներու միջև երկնցող ձոր մըն է, մեր վրանները թշնամիին կողմը գտնուած լերան կողմը պիտի վետեղինք որ արեւմուտք կը նայի եւ թշնամին մեր ետեւ կը մնայ: Տղաքը կապոցները վար զնելով խոկոյն կ'աշխատեն վրանները հաստատել: Քիչ վերջ ամէն զինուոր իր տասնեակին հետ կը պատրաստէ վրանները ու կ'սկսի հանդառաւթեան չունչ մը առնել:

Անցեալ երեկոյ մեր առաջին հազարեակը առաջին զիծը գտնուող խրամները լեցուցած է արգէն, անոնք թուրք զիրքերու ճակատը կը գտնուին: Երկուստեք հրացանաձգութիւնները կը լուսին:

**Մեպտ.** 2.— Երկու Անգլիացի զինուորներու հակողութեամբ թուրք զիրիներ բերուեցան որ հետախուզութեան համար մեր կողմը անցած էին, տղաքը լեցուեցան անոնց վրայ, առաջին անգամն է որ թրքական զինուորներ կը տեսնենք, որոնց թափթփած վիճակը մեր քմծիծաղը կը շարժէ:

**Մեպտ.** 3.— Թրքական երեք սաւառնակեներ այսօր փորձեցին մեր կողմը անցնիլ, բայց օդային թնդանօթները ետ կեցուցին զանոնք, ու երկուքը մնասուելով մեր զիրքերուն ետեւ ինկան:

**Մեպտ.** 4.— Այսօր կէսօրէն վերջ թնդանօթներու ոմբաձգութիւնները շարունակուեցան մինչեւ ուշ ատեն:

**Մեպտ.** 5, 6, 7, 8.— Ճակատին վրայ շարժումներ չեղան:

**Մեպտ.** 9.— Թրքական թնդանօթ մը փորձեց մեր զիրքերուն վրայ նետել ուումքերը, բայց Անգլիացիք իրենց վիթխարի թնդանօթներով լոեցուցին զանոնք եւ անգաղար ուումքակոծեցին թուրք զիրքերը:

**Մեպտ.** 10.— Այս անգամ թուրք բանակէն մօլլա մը եւ Սիւրիացի զինուոր մը զերի ինկած են մեր ձեռքը, անոնք սախազման տակ վերջաղէս խոստավանեցան որ թուրքերու եւ Գերմաններու մէջ ատելութիւնը հետղհետէ կը խորանայ, անոնց զիրքերուն եւ ծրագիրներուն մասին բաւական տեղեկութիւններ առնուեցան մեր հրամանատարներուն կողմէն:

Երէկի թնդանօթաձղութիւնը մէծ աւերներ պատճառած է թշնամիին, քանզիլով թուրք զիրքերը եւ ոչնչացնելով ճեպրնթաշ մը որ զինուորներով լեցուն եղած է:

**Մեպտ.** 15.— Երեկոյեան անակնկալ կերպով հրամայուեցաւ առաջին զիծը անցնիլ հոն գտնուող մեր հազարեակը փոխելու համար, ճանապարհը երեք ժամէն պէտք է կարենք, կատարեալ լուսթեամբ մը, առանց շշուկի: Իսկոյն մէր վրանները քակելով եւ կապոցները պատրաստելով ինկանք ճանապարհ, որ զէպի զաղաթը կը բարձրանայ, մինչեւ հոս լաւ, վրանունդի կասկածը չունինք, բայց ի՞նչպէս պիտի ընենք անոր վայրէջքը որ թշնամիին բռն առջեւը կը գտնուի: Չափազանց զգուշաւորութեամբ եւ շունչերնիս անգամ խեղղած յաջող կերպով մեր վայրէջքը պիտի լրացնէինք, երբ թուրքեր լուսարձակի հեղեղը թափեցին լերան ամբողջութեանը վրայ, ասոր հետեւեցաւ թրնդանօթի սաստիկ յարձակում մը, բայց մէնք ինքինքնիս ձորակին մէջ պաշտպանած էինք արգէն: Հետղհետէ կը զրաւենք մեր զիրքերը որուն առջեւ երկաթէ հաստատուն ցանցեր կան թշնամիին մուտքը արգիլելու:

Մեր նախկին ընկերները որ երկու շարժէ ի վեր կը մնային հոս, զացին երկրորդ զիծը հանդառաւթեան չունչ մը առնելու:

**Մեպտ.** 16.— Կէսօր է. ամէն բան նորութիւն կ'երեւի մեր աչքին, լեռները օտար եւ մահուան սարսուոր կը պատի ամէն կողմ: առջեւնիս երկաթ թելեր, քիչ մը հեռուն թնդանօթներու հարուածներէն սեւցած տուներ, իսկ ձախ կողմերնիս ալ ծով: Թշնամի զնդակներու սուլոցը ատեն ատեն կ'անցնի մեր քովէն, կեանքը ոչինչ կ'արժէ հիմա:

Անդիացի օղանաւորդներէն մին յանդուզն կերպով կը մօտենայ թշնամի զծին, թշնամին իր սովորական երկու թնդանօթներով կ'ուղէ անոր ընթացքը կասեցնել, բայց չի յաջողիր, ընդհակառակը օղանաւորդը քմծիծաղով մը կը նայի իրեն արձակուած կրակներուն, ոլորապայտ շրջանակ մը կը գծէ, երբեմն ալ կ'իջնէ ճիշտ դիմուն վրայ ինքինք վնասուած ձևացնելով։ Թուրքերը կատղած՝ աւելի կը սաստկացնեն կրակը բայց ի զուր, ան իր խաղը կ'ընէ ու աւելի խորերը կ'անցնի։ Ահա յաղթական ձայնով մը կուզայ հեռուէն. զրոխը հպարտօրէն բանած կ'իջնէ մեր զիրքերուն ետեւ։

Մեստ. 17 — Այսօր ամբողջ ճակատին վրայ հանդարտութիւն կը տիրէ։

Մեստ. 18 — Գնդացիրներու աննշմար կրոխներ եղան, բայց լուռթիւնը կը պահուի ամէն կողմ։

Անդիական օղանու մը կրկին կը փորձէ թշնամի զիրքերը քննել, առ ալ չարաճճի զարձուածքներ կ'ընէ եւ ճարողիկ թեքումներ կը կատարէ առանց իր շուրջը պայթող կրակներէն վախճախու որ ճերմակ աւ սեւ մուխեր կը զույցնեն օդին մէջ։

Գերմանացիք թուրք զիմագրութեան զօրաւոր առանցքը զարձուցած էին այն հատուածին մէջ ուր խորտակուեցաւ անիկա։

«Բ. Վաշտին զեղեցիկ կեցուածքը աւելի քան տասներկու ժամ, հակառակ իր կորուստներուն, թոյլատրեց իրագործել թշնամին կեցնելու պաշտօնը, որով անօգուտ զարձուց միւս վաշտին կոխւի մէջ մուտքը»։

«Երբեք ձեր ցեղին յամառութիւնը — որ վերապրեցած է ձեզ զարաւոր փորձութիւններու մէջէն — աւելի վեհ զործածութիւն մը ունեցած չէր»։

«Այս հոդին վրայ, ուր զեռ երէկ ամենափոքրիկ ժէսթը մահ կը հրաւիրէր, մենք հրպարտ սփոփանքն ունինք թաղելու 21 հերոս Հայեր, ամենքն ալ ինկած առաջին շարքին վրայ, երեսնին թշնամին, յօրինակ այլօց»։

«Ամենքն ալ արժանի են պատերազմի խաչին, ամենքն ալ պաշտպանները, ուուրքերն են այլեւս Արեւելեան Լէզէոնին»։

«Քնացէք ձեր փառքին մէջ. զուք ճամբան բացիք Արդարութեան եւ Խրաւունքին՝ որոնք զարերէ ի վեր վաարուած էին այս շրջաններէն։ Պիտի զիտնանք ձեզի արժանի ըլլալ, որպէս զի այս հատուցումը կատարեալ եւ տեւական ըլլայ»։

«Ատիկա կ'երգնու՞մ ձեր զամբանին վրայ, այս զերեզմանատան առջեւ զոր փառքի յիշտակարանի մը պիտի վերածենք եւ պիտի կոչներ Արարայի Գերեզմանատաւնը՝ այս անունին մէջ միացնելու համար յիշտակը մեր մեռեալներուն, անոնց զոհարերութեան, անոնց յաղթանակին եւ այն հորիզոնին զոր այդ յաղթանակը կը բանայ իրենց հայրենակիցներուն ազգային բաղձանքներուն առջեւ»։

## Բ. ԱԼԵՍԻ ՀՅԱՄԱՆԱՏԱՐ ԳԱՐԵՒԹԻՒՆ

### ԱԶԱԿԻ ՃԱՌ

Կառուած Արարայի նահատակներու քաղման առքի, 1918 Մեստ. 20ին, Կ. Ե. Ժամբ մին թիւ 26 դիրքի վրայ, ազակազմեան

ենթահատուածի բոլոր զօրաց  
պատուիրակութիւններու  
առջեւ

ԱԿԴԵՄԻ ՀՅԱՄԱՆԱՏԱՐ ՏԵՂԱԿԱԼ-ԳՆԴԱԼՓԵՑ  
ՌՕՄԵԿԻ ՃԱՌԸ

«Յանուն աջակողմեան Ենթա-Հատուածի բոլոր պետերուն, առախճանաւորներուն եւ զինուորներուն՝ կ'ողջունեմ երէկի կոռուին մեր հայ մեռեալիները»։

«Անոնք ամենքը ինկան այս դիրքին վրայ ուր քիչ առաջ եկածք յուղիչ ուխտազնացութիւն մը կատարել, ուր ովեցինք նաև, ազատագրուած անծայրածիր հորիզոնին առջեւ, յաղթանակին հբաշալի արդիւնքը»։

«Բ. Վաշտը այս դիրքին վրայ զրոհեց յանկարծական զեղեցիկ թափով մը. հոն կառչեցաւ մնաց տարափներուն տակ Արարայի՝ զոր

«Բ. Վաշտի լէզէոնականներ, յանձին մեր կ'ողջունեմ Արեւելեան Լէզէոնի առաջին սպանուածները։ Յանուն վաշտին կը յայտնեմ մեր նշխարներուն առջեւ մեր զզացած անկեղծ եւ խորունկ յուղումք»։

«Այս առաւու, լուսրացին, երբ կ'այցելէի մարտադաշտը ուր դուք ինկաք, հպարտ զոհունակութեամբ մը տեսայ թէ ամենքդ ալ զարնուած էիք կոռուպ հերոսներու դիրքին մէջ, հրացանը ձեռքին, երեսը անեցեալ թշնամին»։

«Չեր քաջութիւնը զրուած է այս հոդին

վրայ ուր այժմ պիտի հանդէիք . ան կ'երեւայ այս ապաստանարաններուն մէջ զորս շինեցիք ահուելի թնդանօթաձգութեան մը ներքեւ , զընդակներու անձրեւի մը տակ զոր ձեր վրայ կը տեղային Արարայի Գերման վաշտերուն վարժ գնդաձիղները , ուռմբերով ծակծկուած հողի մը վրայ ձեր պատերազմական առարկաները կարգ կանոնով դեսեղուած՝ ձեր պաղարեամբ շարուած հողալից պարկերու պատնէ շին քով» :

«Ձեր քաջութիւնը խորհրդանշանն է ձեր ցեղին քաջաւթեան . ձեր երէկուան վարմունքը վերջնականապէս կ'ապացուցանէ Հայ ցեղին արիասրութիւնը» :

«Բախտը ձենէ խուսափեցաւ եւ զուք շունեցաք յաղթանակին ուրախութիւնը . բայց անուանման յաջողութիւնը դաշնակից զօրաց՝

որոնք Նազարէթ հասած են , լայնօրէն լուծեց ձեր վրէժը , եւ այս յաղթանակը մեզ կը մօտեցնէ Հայաստանի վերականգնումին : Ձեր զոհութիւնը , ուրեմն անօպուտ եղած չէ եւ ձեր յիշատակը նուիրական պիտի մնայ ձեր զինակից եղրայրներուն համար» :

«Ձեր հէտ աղպականներուն , զորս ցաւով պիտի համակէ ձեր մահուան լուրը , իմ վշտակցութիւնս կ'առաքեմ» :

«Բ . Վաշտի լէզէոնականներ , դուք լրազործեցիք Լէզէոնին կամաւորապէս արձանագրուելով ձեր կատարած գեղեցիկ զոհարերութիւնը՝ երբ Հանդիպեցաք ամենաչքեղ մահուան՝ շարքերուն մէջ իրաւունքի եւ մարդկութիւն պաշտպաններուն» :

«Երթա՞ք բարով» :

## ՄԵՐ ՆՈՐ ՌԻՒՏԸ

Արարայի Յիշատակին

Բուռ մը բացեր արիասիրտ  
Հայրենիքի սիրովն առի  
Ռւխտեցին որ քշնամին բիրտ ,  
Հայ հարուածէն պիտ' ջախջախուի :

Հայ վրէժին փոխ հասուցման  
Զգացումէն գերազրզին ,  
Թշնամոյն դէմ նակատեցան  
Կորինները վրէժխնդիր :

Արարայի բարձունքն ի վեր ,  
Արդարութեան սուրբ ի ձեռին ,  
Հայ բանակը կը մազլցէր  
Յազուրդ տալու մեր վրէժին :

Ու կոռին մէջ հերոսական  
Հայ Լէզէոնն յանդգնօրէն ,  
Յանուն տանջուած ողջ Հայութեան  
Զարկաւ , փշրեց կատաղօրէն :

\* \* \*

Արդարութեան վրէժխնդիր  
Հերոսներուն ի յիշատակ ,  
Ռւխտենիք այսօր մենիք ծնրադիր ,  
Թէ՛ պիտ' կոռինին , չի՛ տարակոյս ,  
Պարզել տպատ Հայուն դրօշակ :

1922

ՆՈՐԱՅԻ ՍԻՆԻ

## ԿԱՄԱԿՈՐԻ ՀՐԱԺԵՇԸ (\*)

Փունջ մը ծաղիկ ու համրոյք  
Պարզեւեցիր իման նուէր ,  
Երբ սիրոյդ մէջ խնիարոյք  
Սիրսո շիր շիր կ'արիւնէր :

Փունջն այդ կարմիր վարդերու  
Զեռնուիդ դրիք իմ կուրծքիս ,  
Առանց զիտցած ըլլալու  
Թէ՛ այդ ձօ՞նն է դազաղիս . . . :

Զայն կը տանիմ կարօռով  
Հեռու ափերն հայրենի ,  
Ճահիլ կեանիքիս արիւնով  
Թող բողբոջի հոն վայրի :

Ու այդ վայրի վարդերէն  
Պասկ հիւսեն մեր բոյրեր ,  
Ազատ կեանիքի , նոր կեանիքի  
Երգը երգեն մեր բոյրեր :

1917

Ա. Կ.

(\*) Այս ոտանաւորը Պ. Ե. Զուլալեանի ձեռնարկած մրցումին համար զրուած մօտաւորապէս 150 ոտանաւորներուն մէջ մրցանակ շահողը եղած է : Կ'արտաստաղնք զայն Պ. Ե. Զուլալեանի հաւանութեամբ :

### ՎԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐ

Պատերազմական խաչ ստացող Լէգէնսականներուն ցուցադրած բացահիկ ժաշագործութեանց մասին մեր ընթերցողներուն զաղափար մը տուած ըլլալու համար, մեր տրամադրութեան տակ զանուած վկայութիւններէն կը ներկայացնենք հետեւեալ երկուքը, տրուած ֆրանսական զինուորական բարձր իշխանութեանց կողմէ:



Զայտէն աք՝ Զինուոր Յակոբ Չամբօսն, Ենթապահներ Պահէ Սահմաննեան և Յակոբ Արեւան, երեքն ալ պառազմական խաչ ստացան:

#### TCHANTOIAN AGOP

"Excellent soldat. S'est battu avec une grande énergie; très brave. A été volontaire pour aller reconnaître une mitrailleuse dont les feux balayaient la position."

#### ՉԱՄԲՕՍՆ ՅԱԿՈԲ

Մշանչէլի զինուոր, մեծ կորովով կռուեցաւ. շատ բարձ. կամաւոր եղաւ. երթաւ քննելու որազանարաւում մը, որուն կրակը կ'աւելք գիրը:

#### AREVIAN AGOP

"Excellent S/o/f. très énergique. A, pendant les attaques du 19 Sept., conduit sa demi-section avec beaucoup d'allant un mépris absolu du danger. Toujours volontaire pour toutes les missions delicates et perilleuses."

#### ԱՐԵՎԻԱՆ ՅԱԿՈԲ

Մշանչէլի ենթապահ, շատ կորովի, Սեպտ. 19ի յարձակումներու առեն իր կէս յիսնեակը կռուավարեց շատ եռանգով, վտանգի բացարձակ բամահրանք մը: Միշտ կամաւոր բոլոր նորին և կորուարեր տառքելութեանց համար:

ՀԱՅ ԿԱՄԱԿՈՐՆԵՐՈՒՆ



ՀՕՐԻՎԱՐ ԱԼԵՆԻ

Ընդհանուր պատմական գործառնությունները բավարարություն են ունենալու համար:

ԱՐԵՎԻ ՎԿԱՅՈՒԹԻՒՆ ՄԵ

Սուրբական Հաղոմաներու ազատազրումին գործօն մասնակցութիւն մը ունեցադ զինուորներու մէջ կը զբանուի նաև Հայկական Ազգական Ֆրանսական սպաներու հրամանաւորութեան առել:

Այս վերջին շարաթներու բոլոր դորձողութեանց մէջ, Հայկական այս խումբերը ցոյց տուին զինուարական լաւագոյն յատկութիւններ՝ բարձրագոյն արժէքով։ Սուրբոյ զինակից ոյժերու ընդհանուր հրամանաւար Զօր։ Այէնորի պարուք սեպեց այս արժէքը գնահատել այն Հեռագրին մէջ դոր ուղղեց Պ. Նուպար Պալոսի, Նախական։ Հայկական Պատուիրակութեան և որուն մէջ Զօրավարը իր զնահատումը կը խոսցնէ Հայեւեալ բառերով։ «Հոգարա ևմ այծ բանավ որ Զեր Հայրենակիցները կոիներու մէջ ունեցան զործոն մասնակցութիւն և մասնակցեցան մէր յաղթանակին»։

Յըրանսական գունդերու. Հրամանատարը՝ որուն  
Հրամաններուն առկ կը կոսովն անօնք, իբ կողմէն մաս-  
հանիչ ըրաւ. շարքաշութիւնը և եռանգը Հայ պինուոր-  
ներուն՝ որոնք գէպի Համաձայնութիւնը իրենց ունեցած  
Հայ առարմութեան մէջ անյոդուզոյ մհացիւ:

«РУС»

Այս իրիկուն, մեր դարաւոր Հաւատքին  
պարտասած աչքերը ձեր ճաճանչազեղ ճակատ-  
ներուն սեւեռած՝ սրբազն սարսուաներու ո-  
րսաբնդուստ արշաւը կ'զգանք մեր սմբած ե-  
րակներուն մէջ, ո՞վ Հայ Կամքին հոյակապ  
զինուորներ:

Այս իրիկուն, մեր զառամած Յոյսին մարմբառուն աչքերը, վաստակարեկ ուխտաւորներուն երկիւղածութեամբ, ձեր սրբատաշ բազուկներուն եւ արփիահնաշ կուրծքերուն կը քամենք, ո՞վ Հայ մատքին անմահ ճարտարապետներ :

Այս իրիկուն, մեր սղաւորի յամառ Սիրոյն Հաւատարիմ աչքերը կ'ուզզենք վառքի պազ-  
տաներուն, ուսկից դուք կ'անցնիք գետերու  
վեհափառութեամբ, կաթնածիրի մաքրու-  
թեամբ և առիւծներու անվեհերութեամբ, ո՞վ  
ասուազակոծ Հայութեան վարդանացեալ դի-  
ցազուններ :

Դուք, որ Հայրենիքի փրկութեան սեղանին վրայ պատարագուելու կը խռանաք՝ մրբիկներու պէս արագ, դիմէ՞ք արգեօք որ ձեղի, ձեղի՛ համար այս դիշեր հեւ ի հեւ կը ճերմենան մարմարեները՝ երկրիս այքերուն մէջ, անհամբեր՝ լոյս արեւ անսնելու և ձեր փառքով զգեստաւորուելու:

Դաւ, որ վրէժին օծումը կրեցիք, կրակով  
մկրտուեցաք, յաղթանակին խենթութեամբ  
զինովցաք, և Դազափարին մոլեռանդ պաշ-  
տամունքով մահը լացուցիք, մտածեցի՞ք եր-  
բեք որ ձեր արիւնին արշալուսային կարմի-  
րով փառքի ծիրանի մր պիտի յօրինեիք ողա-  
ւոր Արարատի մերկ ուսերուն:

Դաւթիկ Արքանին ծնունդներ :

Դուք, երջանիկ ասագերու ծնունդներ,  
օրհնեա՛յ մայրերու աշբի լոյսեր, Տառապանքի  
Հայրենիքին զեղածիծաղ ջահեր, ի՞նչպէս,  
ի՞նչպէս յաջողեցաք տարիներով ձեր պանծա-  
լի կուրծքերուն տակ կրել վրէժի մարտազոտ  
փոթորկումները, անծայրածիր Սիրոյ խո-  
րունկ հրարուխները և զերաստը խոռվքնե-  
րու շոթայուած ջրվէժները :

Օրբ Հաստի, նորածին ուկեղարու տենչա-  
յի՛ օրբ, ուր ձեր վոթուրիկները պայթեցան,  
ձեր Հրարուխները ժայթքեցան, ջրվէժները խո-  
յացան, և զուք, պողպատին հետ եղրայրա-  
ցած, շանթերու դաշնակցութեամբ դօմեպրե-  
դուած, թնդանօթներու շարականներէն մտ-  
նիսացած, վառօդին խունկովք արբշիո, նպա-

տակին միայն ակնապիշ՝ փայլակօրէն կ'արշաւէք զէսլի փառքին յուռթի հորիզոնները, ձեր կրունկները հարուածներովք հայկուլ բռնապետութեան դադաղին կափարիշը դամելէն։ Համրո՛յր ձեր բարերար կրունկներուն։

Ո՞վ Գաղափարի խնկելի զինուորներ, ո՞վ կամքի ահեղաչուք մրրիկներ, ո՞վ խոշտանդուած Ազգին աստուածքնափիր հերոսներ, ո՞վ փառքի, բարութեան, զեղեցկութեան զմայլի ուահվիրաներ, ո՞վ հայ նսեհին ոքանչազործ արարիչներ, մեզի, մեզի՛ ոլ չնորհեցէք կաթիլ մը՝ ձեր վեհութենէն, շամանդաղ մը՝ ձեր տոնական կամքէն, կայծ մը՝ ձեր հրաշալի սիրաերուն ատրուշաններէն։

Ու ջրվէժօրէն կը յառաջանաք փառքին դաշտերուն վրայ. ձեր օծուած սուրերուն ու սուխններուն շկահիւնը, հայ հովիտներուն արձագանգի թեւերուն կառչած, փրկութեան ծրնունդին աւետիսը կը փութացնէ տառապանքի ժողովուրդին. հին եւ նոր նահատակներուն հաւատացեալ սոկորները կը սարսուան, կը ցնծան. Արարատ, Մասիս, Տաւրոս կը խայտան, Արաքս, Տիգրիս, Եփրատ պար կը բրոննէն, Մեծ ու Փոքր Հայք, Կիլիկիա, Արտասահման կը ծափեն, կը կայթեն, կը հրճուին, կուրան, կուլան՝ սպաւոր երանութեան արցունքներով թաթաւուն...»

Եւ ո՞վ է ան, որ պիտի ժպրհէր խափան հանդիսանալ ձեր անտառացած կուրծքերուն ներդաշնակ ծփանքներուն, ձեր հոգիներուն մէջ բիւրեղացած դարաւոր վրէժին շղթայազերծումին, ձեր արփիահրաշ աչքերուն շանթարձակումին, ձեր արդարագործ սոտքերուն անդառնալի վճիռին ու ձեր կամքին անդիմօրէն հոյակապ նուանումներուն։— Ո՞չ ոք, եւ ոչինչ պիտի յանդգնէր կասեցնել ձեր հրաշազործ ուժին ջրվէժները՝ իրենց յաղթական թաւալումներուն մէջ...»

Յառա՛ջ, ուրեմն, ո՞վ Հայ կամքին չքեզ ու ահաւոր կոհակներ. յառա՛ջ, ո՞վ երկիւզածօրէն երազուած արշալոյաներ, զեղածիծաղ կեանքի ամենի հեղեղներ. յառա՛ջ, ո՞վ փրկութեան սուրհանդակներ, ո՞վ եղերաբաղդ բաղդաւոր անմահներ, յեղակարծօրէն սահմոկեցուցիչ ձեր խոյանքներուն մէջ մրրիկներուն ու փայլակներուն հիացումը կորդելէն՝ յառա՛ջ անրնդհատ, յառա՛ջ անվհատ։

Ու հեռուներէն խուժող ձեր քայլերդին սարսուները կը դղրդեն մեր էութիւնը, կը

իւնթեցնեն մեր ջիղերը. ձեր վրէժինդիր երիվարներուն սմբակներուն զոփիւնը թունդ կը հանէ մեր ծոյլ սիրաերը. անոնց ասպանդակներուն զաշնաւոր շինդը ժոռատ բռնակալութեան մահուան աւետիսը կը զօղանջէ. ձեր վասողին բուրումնաւէտ ամպերուն մէջէն նոր Օրուան փառքի արեւին քառամբակ խոյանքը կ'ընդնշմարնք... Ու անդիէն Բաղդը, Փառքին հետ ժամագիր, ճերմակ ձիու վրայ աշտանակուած, սոկեզգիւրը ձեռքին մէջ, ճառապայթի մը պէս կը հասնի, վար կ'իջնէ ու ափ կ'առնէ Հայոց Աշխարհին դուոր...

Լայնցէ՛ք, տարածուեցէ՛ք, զեղեցկացէ՛ք, ո՞վ փառքի պողոսաններ, արժանաւոր հանդիսաւորութեամբ ընդունելու համար հայ կամքին հրեզէն հեղեղները։ Աստղեր ու ժայռեր, վիճեր ու սարեր, դաշտեր ու հովիտներ, բարեւի՛ կեցէք կամքի հայկազուն հերոսներուն առջեւ...

Ու իսերով ու երդումներով յուռթի այս զիշեր, ուր կարեկից ասովերը հայ արտեւանուքները թրջող արցունքներուն վերջին շիթերը համբելու են զրազած, հայ մայրական կողերու մէջ հրճուազինօրէն կը խլրտան սաղմերը, երկրի ալքերուն մէջ ժիրաժիր կը ճերմրկնան մարմարները, ու անհամբերութեան սարսուներով կը քրանին, կը կարմրին պրզինձները, օր առաջ լոյս արեւ զալով՝ ձեր խիզախումները զիւցաղներդելու եւ ձեր շքեղ անձերը յաւէրժագնելու ամար, ո՞վ «մահապարա» Ազգին անմահ հերոսները։

Ու ո՞րքան պիտի նուիրագործուի ձեր արիւնը՝ երր բոսորագեղ դրօշակի մը պէս փուտի Հայաստանի եւ Կիլիկիոյ յուսաւորով կուրծքերուն վրայ. ու ո՞րքան պիտի զեղեցկանան վերապրաղներուդ վէրքերուն սպիները, փառքի այն ծորակները, աստեղակերտ աչքերու եւ չուշանափայլ ձեռքերու թաւչային հզումներուն ներքեւ. ու ո՞րքան պիրճախօս պիտի ըլլան հայ մայրերը, երր պատարագուածներուդ վէպին շնորհալի հպարտութիւնը սերունդէ սերունդ երգեն ու պատզամէն. ու ո՞րքան երանաւէտ պիտի ըլլան այն օրերը՝ երր արոյրը մարմարին հետ, եւ աշուղը քերթողին ու նկարչին հետ մրցին ձեր փառքը մշանջնենարելու համար. եւ ո՞րքան հպարտ պիտի զգայ տիեզերքի Եհովան՝ երր ձեղի՛ նման որոտներ ու շանթեր ունենայ իր հրամանին տակ...

Հայ կեանքին արիւններէն ու հնոցներէն վահապնօրէն ծնած, առիւծարար սնած, ճա-

կասազրի պէտ անարդել, կը յառաջանա՞ք ու  
գեռ պիտի յառաջանաք՝ տառապանքի զան-  
դիսն ու կոտտանքք փարատելէն, ձեր դթած  
ուռքերուն հետքերէն Եղեմներ բուցնելէն, ու  
ձեր տառեզագեղ նայուածքներէն հրդեհի նոր  
Համատեղութիւններ կերտելէն։ Յառա՞ջ, ու-  
րեմն, յառա՞ջ, անդուլ եւ անդադար, յառա՞ջ,  
ո՞վ տառապակոծ Յեղիս կամքին վեհափառ  
ալիքներ։

Լայնցէ՛ք, տարածուեցէ՛ք, զեղեցկացէ՛ք,  
ո՞վ վառքի ոլողուաներ, արժանաւոր հանդի-  
ստորութեամբ ընդունելու համար Հայ Կամ-  
քին հրեշին հեղեղները։ Աստղեր ու ժայռեր,  
դաշտեր ու սարեր, ծոռեր ու ծաղիկներ,  
շունչերնիդ բանաձ՝ բարձւի՛ կեցէք Հայ Կամ-  
քին հոյակապ Զահակիբներուն առջեւ……

8 · Ф. · ГИЗИТДЖИ

Документ опуб

ՍԵՊՏԵՄԲԵՐ 18-Ի ԻՐԻԿՈՒՆԸ

## Արշամին եւ Ճիճկիրեանին

Երկու օր էր որ հեռացած էինք երկրորդ  
զիծէն ու Հաստատուած թղենիներու տակ . կը  
պատրաստուէինք թողուլ այս դիրքն ալ, մեկ-  
նելու մեր զիշերային դիրքերը, ուրիէ պի-  
տի սկսէինք յառաջանալ թրքական դիրքերու  
վրայ : Երեկոյեան ժամը ութին Հաւաքուեցանք.  
զումարտակի Հրամանատարը բարեւելով մօ-  
տեցաւ . կազմուած շրջանակին ու մէջանոր  
կանգնելով յայտարարեց որ վազր առաւօտ  
ժամը չորսին ամբողջ Պաղեստինի ձակատի  
դաշնակից բանակները յարձակողականի պիտի  
սկսին եւ Աէդէոնին ալ յանձնուած է Արարայի  
բարձունքին զրաւումը : Այս լուրը Հաղորդելէ  
յետոյ Հրամանատարը բարեւով մը հեռացաւ  
մեզմէ . զումարտակն ալ փոխադարձ բարեւով  
ցրուեցաւ՝ աստ անդ թղենիներուն տակ, խօ-  
սելով, կատակելով եւ մերթ ցած ձայնով եր-  
գելով սկսանք ժամանակ անցնել : Խումբ մը  
ընկերներով Հաւաքուած ծառի մը տակ կը կա-  
տակարանէինք ու կը խօսէինք կոռուին մասին :  
Խօսք ուղղելով սարձրնթ Արշամին, որ չոր-  
րորդ յիսնեակին սարձրնթն էր, և իմ ընկերու  
որ բախտի չար բերումով բաժնուած էինք ի-  
րարմէ տարրեր յիսնեակի մէջ, բայ որ, իմ  
ընկերոջս Ա.ին լաւ հոդ տանիս կոռուի միջոցին :  
Ա. ծիծաղով մը բառ . «բայց իմ վրա՞ս ով հոդ  
պիտի տանի : Է՛հ ընկեր, այս կոխ է, պատե-  
րազմ է, ան ո՛չ քեզի կը խնայէ, ո՛չ ինծի եւ  
ոչ ալ Ա.ին . բախտի անիւր կը դառնայ, զուցէ  
ես զարնուիմ եւ ընկերդ ողջ մեայ . կարելի է  
զուն ինկար եւ ան ապրեցաւ, բայց ես այն դի-  
տեմ որ իմ բախտիս անիւր վազր առաւօտ կը  
կենայ, որովհետեւ դէշ դէշ երազներ տեսած

Եմ : Ես երադի կը հաւատամ, անոնք շատ ան-  
դամ կ'իրականանան» :

Լոեց, Երկար եւ խորունկ հառաջ մը փրր-  
թաւ սրաէն. իր մելամաղձուտ աչքերուն խորր  
վրէժի կայծ մը կը վայլէր լուսնին հետ, մենք  
բոլորս ալ լուռ էինք, մէկզմէկու աչքերուն մէջ  
խորասուզուած կեցած էինք: Մեր լուսթիւնը  
Երկար չի տեւեց. յանկարծ ուրախ եւ զուարթ  
տրամադրութեամբ մը ուրիշ ընկեր մը խօսե-  
ցաւ. Ճինկիրն էր, կարմիր «Մօրուքք»: Մօ-  
րուսաւորներ շատ էին, բայց միայն Ճինկիրը  
կարմիր մօրուք ունէր. միշտ ուրախ, զուարթ  
եւ երջանիկ էր եւ չափէն աւելի կատակասէր.  
իր մօրուքք պահ մը ճեռքերուն մէջ առաւ, մեզ  
բոլորս դիտելէ յիտոյ ձայնեց. «Եկուր տես-  
նեմ, Եկուր, սա մօրուքք Համբուրէ», դուցէ  
վաղը չի կրնանք զիբար տեսնել, ես ալ մկա-  
պեխող կը Համբուրէմ»: Համբուրեցի իր կար-  
միր զանդրահներ մօրուքք զոր հինգ վայրկեանը  
անդամ մը կը սանտրէր:

Բույրիս ալ համբուրել տուաւ իր մօրուքը,  
երբ յանկարծ սուլիչը լսուեցաւ և բոյրս բաժ-  
նուեցանք իրարմէ ու իաբգի շարուելով մեկ-  
նեղանք դէպի խրամատը:

Լուսնկայ զիշեր էր, թշնամիէն չի նշմարուելու համար՝ մենք եր քալէինք՝ մասնաւոր ճամբաներէ՝ լուռ, անձայն կը յառաջոնայինք: Առժնուեցանք վերջին անգամ իրարմէ զատ զատ խրամներու մէջ: Խնծի եւ ուրիշ երկու զինուորներու յանձնուեցաւ երկաթթ թելերու պաշտպանութիւնը այդ զիշեր: Երկուք ու կէսին մեր քովին անցան յառաջապահները ու մեզի լուր տուին որ քաշուինք զէպի ետեւի խը-

բամբ : Տասը վայրկեան յետոյ մէկ մէկ կարդի շարուած յառաջացանք մինչեւ ձորը ուր սպասեցինք լուսնկայի անյայտանալուն . ժամը չորսին լուսնկան կորսուեցաւ, մութ էր չորս կողմը . հրաման եկաւ յառաջանալու . քանի քայլ բարձրացած էինք դէպի բարձունքը, երբ համազարկի հրաման տրուեցաւ, թնդանօթաձութիւնը յաջորդեց համազարկին, արագահարուածները կը գոռային, ձորը կ'արձագանդէր թնդանօթի, հրացանի եւ ոռամբի դրժոխային պայթիւնները . բաւական կուռելէ մերջ զրաւեցինք թշնամիին խրամները, բարձրացած էինք Արարայի բարձունքը, թշնամին փախուստի մատնուած սարսափահար կը փախէր :

Կէսօր էր, կրակը դաղրած էր, երբեմն երբեմն թնդանօթաձութիւնը կը շարունակուէր . ջուր չկար, ջուր բերելու մեկնեցայ դէպի ետեւի դիրքերը : Վիրաւորներու որտաճմիկ աղազակները կը լսուէին ամէն կողմ : Մօտեցայ սուրհանդակներու որոնք հրամանատարին նրկուղին մէջ կեցած կը խօսէին զարնուաղներու մասին : «Մօրուքն ալ զարնուած է, Արշամն ալ սպաննուած է» : Սարճանթ Արշամը ձայնեցի :

«Այո» պատասխանեց սուրհանդակը տխուր ձայնով : «Առաջին զոհը Մօրուքը եղած է» ձայնեց ուրիշ մը : Այս զուժերէն սարսափած մազերս փշաքաղուեցան : Անոնց երկուքին ալ պատկերները երեւակայութեանս ներկայացան, Մօրուքի իրիկուան զուարթ կատակները եւ Արշամին խօսակցութիւնը, բոլորը, բոլորն ալ երազ թուեցան ինձ :

Միրելի սարճանթ, «իմ բախտիս անիւր վաղը առաւօտ կը կանդնի» զուշակութիւնդ դժբախտաբար իրականացաւ : Մեր միասին ասրած օրերու յիշատակները միշտ թարմ պիտի մնան իմ սրտիս մէջ, դուն կեանքդ տուիր ազատազրութեան, հետզ միասին կուռող ընկերներդ քեզ եւ միւս նահատակ ընկերներդ բնաւ չպիտի մոռնան : Զեր յիշատակները որպէս կոթողներ պիտի մնան մեր սրտերուն մէջ : Հանդիսատ ըրէք իմ սիրելի ընկերներս, ձեր յիշատակը եւ ձեր անունը փառքի եւ հերոսութեան յուշարձան մը պիտի ըլլայ վազուան Հայութեան . հանդիսատ ձեր տանջուած ուկորնեներուն իմ պեմուրատ ընկերներս՝ Արշամ եւ ծինկիր :

Գ. ԱՆԹԵՒԵԱՆ

## ԿԱՄԱԿՈՐԸ

Մ. ՊԱՂՏԱՍԱՐԵԱՆ

Մարդկային ընկերութեան պատմութեան մէջ, դիւցաղնական տեսակէտէն դատելով, չի կայ պարբերութիւն մը որ Հայ կամաւորին ինքնամսուաց զոհողութեան համահաւասար բարոյական արժէք ունենայ :

Հայ կամաւորը, հաւատաւոր արի մարտիկն էր խոչալի մը, որ մայր խոչալն է մոլոր իտէալներուն :

Հայ կամաւորը Համեւրոպական ահաւոր պատերազմին մէջ ճակատագրական դեր վերցուց եւ լիուլի կերպով կատարեց իր բաժինը ընդհանուր զործին մէջ : Զկար դաշնակից բանակ մը աշխարհի ցամաքամասին վրայ ուր, Հայ կամաւորը քաջութեան, կարգադրակութեան եւ առնականութեան առաջին զծին վրայ ներկայ եղած չըլլար : Եթէ խարերայ եւրոպական դիւանաղիտութիւնը այսօր պիղատուալոյն կ'ուրանայ Հայ կամաւորին դաշնակից դատին համար ըրած գերմարդկային զոհողութիւնները, չա՛տ բարի . սակայն պատ-

մութիւնը չ'ուրանար անոնց ողորումները եւ անկաշառ պատմաբանը արդէն իր ատենին արձանազրած է Հայ կամաւորին կատարած զործունէութեան փառապանծ զրուազները :

Շահամէր Եւրոպան կրնայ ըստ հաճոյս թաղել Հայկական դատը եւ միանդամայն ուրանալ Հայ կամաւորին ըրած աննկարազրելի զոհողութիւնը, սակայն նահատակուող Հայ կամաւորներուն կենդանի զինակիցները օր մը Հաշիւ պիտի պահանջեն զիրենք խարոզներէն : Նիւթապաշտ Եւրոպան եւ Ամերիկան, թող հաստատագէս ըմբռնեն՝ թէ օր մը այս բոլորին Համար Հաշիւ պիտի տան մեղի : Նահատակ Հայտասանի պատազրութեան Համար կազմակերպուած Հայ կամաւորական զունդը մոոցած չէ եւ չի կրնար մոռնալ իր Հայրենիքը եւ ազգը, զոր դաշնակիցներու էնքրիկներուն շնորհիւ բաւութեան նոխազ եղաւ :

Այրիացեալ Հայ աշխարհը, այսօր բօթաբեր բուերը միայն կ'իշխն անոր աւերակնե-

րուն վրայ: Երբեմնի ծաղկեալ և բարզաւած հայրենի երկիրը այսօր համայնապարփակ տերակոյտի մը վերածուած է:

Ո՞վ յղացաւ և միաժամանակ գործադրեց բնաշնչումի այս անօրինակ դժոխածին ծրագիրը, որ բովանդակ ազգ մը գերեզմանեց. զիտեմ, չա՛տ լաւ զիտեմ, վերոպրեալ հարցումին արամարանական պատասխանը — թուրքը: Հայ ցեղին զարաւոր դահիճները, լենկթիմուրի օրերէն սկսեալ, 1916ի ահաւոր տարին կարմիր իրախճանքի զաղաթնակէտը կը բարձրանային:

Մանկու ցեղէն սերող արինարբու վամբիրները իրենց բարբարոսութեան և եղեռնապատմամի բովանդակ ընթացքին չէին խելամբանը շղթայազերծելու 1916ի նման տիեզերական սպանդ մը, եթէ Գերման գիւանազբութիւնը զիտական մեթոսով չօժանդակէր իր բնական զինակցին:

Համաշխարհային մեծ զուպարին անաշտ պատմազիրը ճշգրիտ կերպով արձանադրած է Մեծ Ռուսի պատասխանատուները:

Խելառ, սպառնական երեւոյթ մը պէտք չէ նկատել երբ բանք թէ Մեծ Ռուսի բոլոր պատասխանատուները օր մը հաշիւ պիտի տան Հայ կամաւորին: Մեր ձերունազարդ հայրերուն և ժայրերուն ու եղբայրներուն սոսկատեսիլ ու սարսոսդին ուրուականները «վրէ՛ժ» կ'աղազակեն կողկոզազին. «վրէ՛ժ» կ'աղազակէ Հայրենիքը:

Ո՞վ կրնայ չափել մեր անսահման վշտին իորութիւնը, ո՞վ կրնայ Հայ կամաւորին չափ զզալ Տառապանքին ահազնութիւնը. ո՞վ, ո՞վ կրնայ բանալ մեր այրած սրտերուն դաշունահար ծալքերը և կարդալ մեր զմնդակ կեանքին արկածալից պատմութիւնը: Յուսահատ Հայութիւնը, ո՞չ ոչ: Քրիստոնեայ քաղաքակիրթ մարդկութիւնը??? բնա՛ւ երբեք: Հայ կամաւորը արմատազէս բմբոնած է թէ, Հայ ցեղը իր ծաղման թուականէն մինչեւ այսօր արտաքին բարեկամ ունեցած չէ և պիտի չունենայ ապազային ալ: Մեր կոտասցող վէրքին վրայ մեր ձեռքով պէտք է բալասան զնենք: Մեր լաւագոյն բարեկամները մենք պէտք է ըլլանք: Թողունք, որ օտարները թաղեն իրենց մեռեալները: Մենք մեզմով, մեղի համար, ահա Հայ կամաւորին Հաւատոյ Հանգանակը: Թող մեր զաւակներուն զաւակները դար մը վերջ տիպար մարդկային ընկերութիւն մը և կառավարչածեւ մը ունենալու ձգտին: Երբ

կարելի ըլլայ զայլ եւ զառ միասին արածել, այն ատեն միայն կարելի կ'ըլլայ իտէալ մարդկութեան մասին մտածել:

Ի՞նչ արժէք ունի քրիստոնեայ ըլլալ և միանգամայն լքուիլ քրիստոնեայ??? մեծ պնտութիւններէն: Ի՞նչ կ'արժէ կամ ի՞նչ արժեց մեզի համար, խաւարակուռ արեւելքի մէջ Քրիստոնէութեան և քաղաքակրթութեան դրօշակակիրը ըլլանիս: Արդիւնքը բաւական պերճախօս է . . . :

Քրիստոնեայ աշխարհը մեր ըմբռնումին համեմատ շրմբոներ Քրիստոսի գեղեցիկ վարդապետութիւնը: Քաղաքակիրթ կոչուած ունէ մէկ ազգին ամենահեղինակաւոր հոգեւորականն իուկ չհաւատար Քրիստոսի վարդապետութեան այնպէս ինչպէս մեր եկեղեցին հիմնադիրները հաւատացին անցեալին մէջ և զեռ կը հաւատան այսօր ալ: Քրիստոնեայ, ասպատական??? մեծ դաշնակիցները չէին, որ լքցին Հայաստանը. վերջապէս անոնք չէին, որ հակառակեցան արեւին տակ մեր պատմական հայրենիքին տիրելու մեր մեծ դաղափարին: Կը բաւէ՛ որքան յոյս զրինք քաղաքակիրթ??? մարդկութեան վրաւ: Ի բաց առեալ Հայ ցեղէն, զաղանդ և հաւատարիմ զինուորը Հայրենիքի ազգատագրութեան նուիրական մեծ դատին: Պատմութիւնը իրականութեան յոյով բաւական յատակ ընծայեց մարդկութիւններուն խարուելնիս. անցեալին փորձառական դասերէն պէտք էր որ իրատուած ըլլայինք մինչեւ հիմա: Այն ազգը որ առկուն կամքին չի շաղկազէր զօրաւոր հաւատքը, ազատութեան և գոյութեան իրաւունք չունի և չի կրնար ունենալ:

Կըող և միանգամայն ողնայարազուրկ և սոզացոզ ազգերը զաւապարաւած են վճանալու: Հայ կամաւորը կը հաւատայ թէ առանց վերոպրեալ յատկութիւններուն և կարողութեանց քառորդ դար յետոյ Հայ ազգը պատմութեան սեփականութիւնը պիտի դառնայ այլեւս:

Հայ կամաւորը, հաւատարիմ ցեղային բնազդին, հակառակ իր ազգակիցներէն շատ շատերուն ստրուկներու վայել մեղկ և միանգամայն յուսահատ վիճակին, վճռած է քալել պայքարի արահետէն:

Կար ատեն մը, Երբ Հայ կամաւորը յաղթական զինուորն էր Կովկասի, Կիլիկիոյ և Պաղեստինի մէջ։ Մեր յաղթական զէնքերուն առջեւ բովանդակ թրքութիւնը խոնարհեցաւ։ Դաշնակիցներու քաղաքական եւ անականական չահերուն խոտորնակ համեմատած ըլլալը մեր ազգային բաղձանքներուն, բնաւ չէ յուսահատեցուցած Հայ կամաւորը……

Գերմարդկային են այն անհատներն ու աղղերը, որոնք մեծ ձախողանքի եւ գժրախոռութեան ժամանակ զլուխնին չեն կորսնցներ։ Հապա կ'աշխատին անկարելիութեան սահմանին մէջ նոյն իսկ՝ Ելք մը, ճանապարհ մը զանել զիրենք չահագրգոսող իտէալին հասնելու համար։ Եթէ կրցան հասնիլ՝ լաւ, իսկ հակառակ պարագային ժառանգ կը ձգեն վաղուան սերունդին։

Ինչպէս ազգի ծնունդը տաժանազին կը լինի, նոյն ատեն անոր ազատազրութիւնն ալ

վիթխարի զոհոզութեանց կը կարօտի։

Ամփոփելով իմ խօսքերս կը հասնինք հետեւեալ եզրակացութեան թէ։

Ա. — Քաղաքական միացեալ ճակատ ունենալու ենք։

Բ. — Հայրենիքի ազատութեան սրբազան սեղանին վրայ պէտք է զոհել բոլոր անհատական եւ կուսակցական առանձին եւերն ու չահերը՝ Հայրենիքին իսն ու շահը տիրական ըլլալու համար։

Գ. — Երերամարտ կիրքերը պէտք է լուն խսպառ, Հայրենիքին կիրքը եւ ձայնը պէտք է լուսի ամէն կողմ։

Դ. — Ուժ տալ զազութեանու մէջ զինավարժութեան եւ ապագայ ազատազրական պայքարին համար հաւատարիմ, Հնազանդ եւ կարգապահ զինուորեալ երխաւարզութիւն մը պատրաստել. ահաւասիկ Հայ կամաւորին իտէալը։

## ՅԵՏԱԴԱՐՁ ԱԿՆԱՐԿ ՄԸ

ՇԱՐԱՄ ՍՑԵՓԱՆԵԱՆ

Զուլումի, վաղանցուկ լաւ օրերու, զոհոզութեանց, ակնկալութեանց, յուսախարութիւններու, ներքին քայքայիչ կոփեներու եւ ջրատիչ վէջերու շրջան մը եղաւ 1914—1923ր Հայութեան համար։ Խրիմի պատերազմէն ի վեր անդի ունեցած պատերազմները, համայնքունները եւ զիւանազիտական յարաքերութեանց ձգտումները չէին այնքան յուսազրիչ եւ նպաստաւոր Հայկական Հարցը Հայերուս ի նպաստ լուծելու տեսակէտէն, որքան այս ժամանակաշրջանը։ Դաշնակիցներու Թուրքիոյ զէմ պատերազմի մէջ բուալու հանգամանքը, պատասխանատու բերաններէ արտասանուած քաղցրահնչիւն խոստումները եւ «Արդարութիւնէ մեր նշանաբան» նման զիւթիչ յայտարարութիւնները աննախընթաց լաւատեսութեամբ մը համակեցին Հայ ժողովուրդը։

Եւրոպական պատերազմի նախօրեակին Հայութիւնը անականական եւ Փիղիքական նախանձելի վիճակ մը չունէր։ Արարական, Պարսկական եւ Թրքական քաղաքական ճնշումներուն եւ յաճախակի ջարդերուն աղէտարեր հետեւանքները զեռ զգալի էին։ Հակառակ այս գրժարախտ իրողութեան, Հայը զաշնակիցներու իրողութեան, Հայը զաշնակիցներու

արամազրեց իր լաւազոյնը, որովհետեւ անոնց յաղթանակին մէջ կը հաւատար տեսնել իր ազգային բաղձանքներուն իրականացումը։ Դաշնակից ամէն զծի վրայ կային Հայ կռուողներ. ան իր ծաղիկ եւ խոստմնալից երխաւարդութիւնով կազմեց Հայկական Լէզէոնը, որ զոհաբերութեան ազնիւ ոգիսվ մը եւ քաջազործութեան անօրինակ պատկերով մը տարաւ Արարայի յաղթանակը եւ այսպէսվ զգալիօրէն վութացուց դաշնակից յաղթանակը։

Եկաւ զինազադարը……

Դաշնակից յաղթական բանակները հետզհետէ սկսան ձգել պատերազմազաշերը եւ մեկնիլ զէպի տուն՝ լծուելու շինարար աշխատանքի, վերապրելու ընտանեկան մաքուր եւ անուշ կեանքը, որուն կարօտը կը քաշէին տարիներէ ի վեր։ Բոլորն ալ եռանգով վերաշինութեան զործին սկսան։ անոնք կը հաւատային որ իրենց տարիներու հանգիստի, կեանքի, ապազայի զոհոզութեանց արդիւնքը՝ յաղթանակը վերջ դրած էր արդէն պատերազմին յառացնող պատնախներուն։

Դաշնակից զիւանազիտութիւն ալ սկսաիր աշխատութեանց…… պաշտօնական եւ ան-

պաշտօն լուրեր, մերթ յուսադրիչ եւ մերթ վհատեցուցիչ, կը անսուէին մամուլին մէջ. վերջնական որոշումներուն մասին նախապէս կազմուած չողջողուն երազները ամէն լուր լաւատեսութեամբ մեկնարանել կուտային. սակայն, հետպհետէ կնքուած քաղաքական, տրետեսական եւ ուրիշ գանազրութիւններ եկան յեղաշրջեցին լաւատեսուները: Դիւանադիտական աշխատութիւնը ապազայ աւելի սոսկալի, աւելի կործանիչ եւ ազէտարեր պատերազմներու հոգ կը պատրաստէր, աշխարհի Հզօրները անզամ մը եւս եկան ըսկելու, որ ինչպէս անցեալին, ասկից վերջն ալ հաւատարիմ խնկարկուները պիտի մնան նիւթին:

Մեծ էր յուսախարութիւնը նաև Հայ ժողովուրդին. քաղաքական խորշակը թոռմեց անոր բոլոր յոյսերը: Անցեալին մէջ շատ անզամներ խարսւած էր. Պերլինի համաժողովին յօդուած 61րդին տրամադրութեամբ փոքրամասնութեանց կեանքի, ինչքի եւ պատուոյ ապահովութիւն երաշխաւորող Եւրոպան Հայերու վրայ պարտադրուած քաղաքական ճրհշումներու դէմ ձայն չրարձրացուց, Սասնյ Ջարդը, 95–96ի ջարդերը եւ 1909ի Առանացի ջարդը նոյն իսկ չ'կարողացան անոր դութը շարժել: Հարկառակ այս իրականութեանց, Հայը ուսեղ հաւատաւ թէ զէթ այս անզամ Եւրոպան՝ Հայկական խժդժութեանց մէջ իր ունեցած մեղսակցութիւնը քաւելու եւ որպէս դաշնակից տրամադրած դոհողութիւնը զնահատած բլլալու համար՝ պիտի յարգէր խոստումները:

Ո՞չ, քրիստոնեայ Եւրոպան եւ Ամերիկան լրեցին Հայ ժողովուրդը. զինադադարէն վերջ յազմական դաշնակիցներու բանակներուն եւ պատերազմական նաւերու ներկայութեան հայկական նոր եղեռներ ծրագրուեցան ու դորձադրուեցան... իսկ Լօզանի համաժողովը եկաւ վերջնականապէս բսելու, որ Հայ ժողովուրդ վերջ տուր այլեւս օտարներէն դրական արդիւնք մակնկալելու յոյսերուդ...:

Այս քաղաքական ողբերգութիւնը իր բոլոր յարակից մանրամասնութիւններով անհամբնթաց է Հայ պատմութեան մէջ: Պէտք է օգտուիլ այս դառն փորձառութեան տուած դասերէն՝ Հայութիւնը վերծ պահելու համար ապազայ ողբերգութիւններէ: Ինչպէս անհա-

տական կեանքի մէջ իր կեղեւին մէջ ապրող եւ ասմէն ինչ նիւթին համար է՛ հաւատացողէ մը իր շրջանակին եւ հանրութեան համար օդուակար ծառայութիւն մը ակնկալելը տևելորդ է, նոյնպէս նաև իրենց բոլոր դործառնութեանց նողատակը նիւթը եւ դրամը դասող կառավարութիւններէն ցաւերու հիմնական գարմանումի միջոցներու մասին խորհելու աղնիւ առաջնութիւնը ակնկալել բացարձակ ժամավաճառութիւն եւ ինքնախարէութիւն պիտի ըլլայ, զէթ առկից վերջ: Ամերիկան եւ Եւրոպան Թուրքիան ուրքի վրայ պիտի պահեն առկից վերջն ալ. տանք առանձին եւ կամ հաւաքար կրնայ բլլալ որ ապազային ալ Թուրքիոյ զէմ պատերազմ մզեն եւ զայն տաղարին, սակայն վերջը դարձեալ այդ յաղթուած թշնամին ուրքի վրայ պիտի հանեն՝ ո՛չ թէ մարզասիրական աղնիւ զդացումներէ մզուած, այլ բուն իրենց քաղաքական եւ անտեսական շահերու մրցակցութեան համար: 1856էն ի վեր անոնք հետեւած են այս քաղաքականութեան եւ պիտի հետեւին առկից վերջն ալ. անոնք Հայ անունը, Հայկական հարցը, Քրիստոնէութիւնը պիտի շահազործեն՝ աղդեցութեան նոր գոտիներու տիրանալու, տնտեսական նոր չուկաներ եւ նոր առանձնաշնորհումներ կորպելու:

Ամփոփուինք ներքնանք ներքին կուսակցական, խմբակցական եւ անհատական անտեղի վէճերը, անոնք Հայ ժողովուրդին համար շա՞տ աղէտարեր եղան: Զօրօրուինք խոստումներով եւ զանազաններ իսկական բարեկամը կեզծ Փարիսեցիէն՝ ապազային չարբելու ուրիշ յուսախարութիւններ. կեդրոնացնենք մեր բոլոր ջանքերը երկրի Հայութեան անտեսականը բարելաւելու եւ անոր բնակավայրը վերաշինելու անյետաձգելի նուիրական աշխատութեանց վրայ. այսպէս կը թելազրեն մեզի 1914–1923ի շրջանէն առնուելիք դասերը. այս կը պահանջեն Հայ ժողովուրդին ներկան եւ ապազան, այս կը պահանջեն նաև Հեռում՝ Պաղեստինի երկինքին տակ, Միջերկրականի բաղձայի դրացիին՝ Արարայի ծոցին մէջ թաղուած նահատակները, որոնց «Ամօ՛թ ձեզի», դուք Հզօրներ ներկայի...» հատաշը խոր Միջերկրականի ցասկու եւ փրփրալից ալիքներուն միջոցաւ տարիներ պիտի կրկնուին Արեւմուրի ափերուն:

## ՀՈԳԵԿԱՆ ՆԵՐՉՆԶՈՒՄՆԵՐ

ՈՂՋՈՅՆ ՀԱՅ ԿԱԼՐԱՎՈՐ ՄԱՐՏԻՐՈՍՆԵՐՈՒՆ

ԵՓԲԵՄ Վ. ԲԴ. ՏՈՀՄՈՒՆ

Ողջո՞յն Զեզ հայ նահատակներ, զաղափարի անվեհներ ախոյշեաններ, մարտիրոսներ, դուք մահացաք, կամաւոր զոհերը եղաք զաղափարի Ա. սեղանին. այս մահացաք ու հեռացաք մեր աշխարհէն, մեր ոլորտէն, բայց ոչ մեր սրտէն: Հայը՝ խօսքի, զրչի եւ բանի վարդապետութեան առաքեալներէն աւելի բարձր պիտի բունէ Զեզ եւ ամբածածուկ պիտի պահէ ձեր անունը, ձեր յիշատակը իր սրտի խորանին ամենանուիրական անկիւնախորքերուն մէջ: Դուք, ձեր կամաւորի հոգեկան ծանրաբեռնումներուն մէջն իսկ, կորովարիք աչքերով, յառած, փարած մնացիք զաղափարի, յոյսի եւ հաւատքի մեծ ախոյշեանին՝ Նազովիցիքի զաղափարականին: Ազատութեան քարոզներովը հրճուեցաք, զաղափարի վեհութեամբը պայծառացաք, արդարութեան իրաւունքի յաղթանակի երազներովը սնաք ու անոնցմով երջանկացաք ու երջանկացուցիք վարատական նշխարները հայ աշխարհին:

Հրացանը, որ կը դողար ձեր ձեռքերուն մէջ, կողեւորէր, կը քաջալերէր տառապակոծ փշրանքները հայ ցեղին, զնղակը՝ որ կը թրոշէր ձեր հրացաններէն՝ կենդանի, զզօր շունչի մը հանդոյն, կը ծաւալէր, կը թափանցէր սրտէ սիրա, զոգիէ հոգի եւ յոյսով ու հաւատքով կը հրդեհէր անյուսութեան, ամայութեան մէջ հեծկյուցով հայ խլեակները վայրափառին:

Ով քաջամարտիկ մարտիրոսներ, ըսէ՛ք, ո՞վ պիտի երդէր ու ներբողէր վեհութիւնը, վրամբութիւնը զաղափարին, զոր գերբնական, զերմարդկային ոյժ մը զրած է մարզոց սրտերուն մէջ անտես աչքերէն, անիմանալի անրմբընելի անիրաւութեամբ սնող, վայրազութեամբ հրճուող իժածին անզգայ ամրսիին:

Թուք ու անէծք այդ արիւնի ծարաւի թուրք խաժամուժին, որ երբեք պիտի չզիտնայ, պիտի չզդայ գերբնական այլ հեշտին սարսուոր՝ զոր հրացանի, փամփուշաի, զաղափարի մարդիկո կունենան սոսկ, արդարութեան, ձշմարտութեան ու իրաւունքի սահմաններէն ներս, ուր համայնանուած ուժ մը, վերածնող բաղձանք մը կ'ունեցնէ իր սիրար եւ ուր կեանքը՝ ծածուկ այլ մզիչ այդ ուժին մէջ կը զտնէ

զաղափարի ակն ու աղբիւրը մաքրայսակ:

Ողջո՞յն Զեզ, մարտիրոսներ, մարտիրոսներ, հրացանի, ուոմբի հերոսներ, զաղափարի վարդապետութեան անձնազոհ առաքեալներ, որ նիւթական աշխարհէն՝ անէութեան սաւառնեցաք, զգեստնեցիք կեանքի, վայելքի սին վեհափառութիւնները, ձեր կամաւոր պատարագովը աստուածացուցիք կեանքը աշխարհէն վեր ու աշխարհին աէր կանգնեցուցիք զաղափարը, որ մանկան ծաւալող ուրախութեանը հանգոյն, տարածուեցաւ, բոնեց ու հպատակեցուց բանդէտ ու անդէտ մարդկութիւնը համայն: Կոխը զոր այդ զաղափարի իշխանութեամբը եւ անոր յաղթանակի յոյսով ու հաւատքովը մզեց աղզը, եղաւ կոխը իրաւունքին, որուն հզօր տիրապետութեան տակ ընկառուեցաւ, կծկուեցաւ ու սմքեցաւ կարմիր բրոնկալութիւնը եւ իր յառաջացած ճամբաններէն ետ շուտափոյթ նահանջ մը ըրաւ, դէպի իր մըթին, խաւարտչին որջը, հոն մեռնելու, հոն թաղուելու յաւիտենապէս: Ահա զաղափարի յառաջխաղացումը եւ անոր աշխարհաթունդ յաղթանակի ցնծատօնը պիտի խմբերդնեն հայ մանկունք, լացող, կարմրող ու տանջահար աչքեր՝ ցնծութեամբ պայծառացած կը դիտեն ու պիտի դիտեն հանդիսաւոր զահակալութիւնը զաղափարին, որ իր զզօր ուրքերուն տակ կը ճզմէ, կը տրորէ արդարութեան եւ իրաւունքի դէմ սոնքացող արիւներախ բարբարոսութիւնը բոնակալին:

Ողջո՞յն ձեզ զաղափարի որոշներ, յաւիտենականին մէջ ձեր քարոզին ձայնն է որ կը հնչէ որոտագոռ, աւելի ուժգին քան բոմբիւնը բիւրաւոր թեզանօթներու եւ ուոմբերու, զաղափարն է որ բանակներէն աւելի զզօր զնացքով մը կը առաջանայ պետութիւններու դիտեն մէջէն:

Ձեր սկզբունքներն են որ յաղթանակէ յաղթանակ կը դիմեն բաղխող ուժերու փշուր փշուր ջախճախումով: Փառք այդ յաղթանակին զաղափարի, համբոյը, խունկ ու մոմ այդ զաղափարի անմահ նահատակներուն:

Ով յաւերժութիւնը Ա. Բաէտային, զորի կ զուք զգեստնել ջանացին խաւարի իշխանները

իժածին։ Ո՞վ զգլխող մոզական ուժը զաղափարին, քու խորանից առջեւ աշխարհ համայն պիտի ծնրադրէ ու իր հաճոյքն ու անոնց փառքը անոր մէջ պիտի որոնէ, զի անոր մէջ կը բարխիչ անցեալ ժամանակներու սիրար, հոն կը չնչէ դարերու ողին, հան մարմին կ'առնէ ներկայի պատզամքը, հոն կ'ուրուազդուի ապազայի տեսիլը, հոն կ'արձազանգէ իրաւունքի յաղթական ձայնը։ Քաղաքակրթութիւնը՝ իր պաշտամունքին ամենէն նուիրականը կը մատուցանէ զաղափարի սեղանին, հոն կը հաւատայ կանել, ահսնել բոլոր արդիւնաւոր շարժումներն ու յաջողութիւնները գերազոյն։ Փա՛ռք այդ յաղթանակին, որ մտքին ու հոգիին ազատ թեւ թոիչ կուտայ սաւառնելու, երազներու, տեսիլներու աշխարհին մէջ, ուր ամէն ինչ երդ է ու նուազ։

Փա՛ռք ձեզ ու համբոյր Զեր ոմբածակ զիակներուն անշնչունակ, զաղափարի զիւցազներդակ Հերոսներ, որ դուք զառաջինն ընտրեցիք ձեր ճամբան, եւ մազլցեցաք անոր բարձունքները երանաւէտ, ուրկէ ճառեցիք, քարոզեցիք ձեր վարդապետութիւնը անվճառ եւ ձեր անձին զոհարերութեամբ խրախուսեցիք անսիրտ, անհոգի անսարքները հայ աղդին։ Զեր խօսքերը իրենց մէջ ունէին փայլը արշալոյսին, ուժը արիւնին եւ օծութիւնը զա-

զափարին, ապատութեան տեսիլին ոլէս քաղցր եւ փայլփայուած հաւատքին ոլէս զիւթական։ զանոնք լսող, ունկնդրող հայ երեխան, անոնց մով խանդավառուած իր կորովն էր որ կը վերականգնէր եւ հերոսական անօրինակ արարքներուն կը մղուէր։ Զեղմով եռանդաւորուած, ձեղմով կենդանացող ու վերապրող բովանդակ ազգն է երկրպագու զաղափարի Ս. սեղանին, որ զրի զրչի միջոցաւ մարմին առած պիտի խօսի աշխարհի եւ իր յաղթանակի զրօչը պիտի պարզէ Մասեաց զաղաթներէն վերջ՝ Կիլիկիան բերդերուն, զղեակներուն վրայ յաղթապանձ։

Ողջո՞յն զաղափարի յաղթանակին, ողջո՞յն եւ համբոյր ձեզ՝ զաղափարի ջերմեռանդ քուրմերուդ, որ ձեր խոէալի ուժին եւ անմահութեանը վստահ պիտի յառաջանանք անվրէալ ու անսայթաք, պաշտելի նահատակներ, ձեր համոզումներուն հոգեպինդ կառչած պիտի շարունակենք հնչեցնել ձեր ձայնը անհեղձ։ Մենք իրեւ հաւատարիմ ու հարազատ աւանդապահները ձեր զաղափարին՝ պիտի քանդակենք զայն մեր սիրութատեանին մէջ, եւ ուսկից պիշտեփորենք, պիտի հնչեցնենք ձեր անունը, ձեր յիշատակը եւ ձեր զաղափարի ցնծատօնը՝ ողջոյն աշխարհի։

Աստամա, 30 Յուլիս 1921

## ՆՈՐ ՕՐԵՐԻ ԱՐԱՐԱՆ

(ԱՐԱՐԱՑԻ Ե. ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՒ)

Անցել են ամբողջ Հինգ տարիներ... Պազեստինում մերինների մզած անհաւասար պայքարի մասին է խօսքերնիւ։

Դաշնակից Հրամանատարութեան ներքեւ Հայկական Լէգէսնը տարել է մի յաղթանակ ու Հիացրել ուղմական բարձր Հեղինակութիւններին, հաւատալով որ անիկա մի կերպ կարող է օգնել ցեղին աղատազրումին, նրա անկախութեան զաղափարների դժուարին աշխատանքներին։

Բայց ի զուր...

Փաստ է այսօր, որ Եւրոպական պետութիւնների բոլորի կողմից անտեսուել է Հայկական բազմանքները եւ եթէ պատահարար նրանք խնդրոյ առարկայ ալ ըրած լինեն, անիկա եղել է մակերեսային, թեթեւ եւ հարեւանցի ակնարկ մը միայն, մանաւանդ ներկայ

օրերին ո՛չ մի պետութիւն մտազիր է այլեւս զրազուել Հայ ժողովրդի քաղաքական եւ կամ նոյն իսկ տնտեսական կամ ֆիզիքական ազանդութիւնների վերաբերմամբ։

Տարիներ, երկա՞ր տարիներ Հայ ժողովրդի աշատակրումին ի խնդիր զոհել ենք կոուի բոլոր ճակատների վրայ, տուել ենք զոհեր։

Չեն զնահատուած մեր այս զոհազութիւնները, եւ այս բոլոր զառնութիւնների ի տես մեր զինուորի հոգին կ'արիւնի։ Մեր զահերը անհանգիստ են իրանց անծանօթ զերեզմանների խորքում։ Սառ խոռվք մը կայ մեր բովանդակ էութեան մէջ հանդէալ շահախնդիր, ինքնասէր եւ իարերայ բոլոր պետութիւնների պէտք չէ այլեւս հաւատալ։

Ցեղը հալումաշ թէեւ, սակայն վերազարթնումը մօտ աղազայի Հարց է, եթէ որդեղրմնք իրատես քաղաքականութիւն։

Հայ ժողովրդի տնտեսութիւնը փնտացել է մեծ պատերազմի Հետեւանքով։ Երկիրը տնտե-

սապէս վերականգնելու բոլո՞ր աշխատանքներին ողջութ է օգնել:

Տնտեսութիւն, ճարտարարուեաստ, հողամշակութիւն ու շինարար աշխատանքների երկար չարք մը, ահաւասիկ ճակատներ, ուր կարելի է տանել հիմնական ու տեւական յաղթանակներ:

Ցեղին ցանկութիւնների վերաբերմամբ աշխատողները թող լաւ իմանան որ ներկայ օրին զէնքի յաղթանակներ մեզ համար անհնարին են:

Արարայի տարելիցի առիթով թոյլ տուէք լէզէնի զինուորներիս հաւաքել մեր սիրելի ընկերների ամբիւնները բոլոր անձանօթ հորիդոնների միջից եւ Արարայի փէշերին կանգնել կոթող հետեւեալ մակագրութեամբ.

«Հոս հանգչում են Հայ զինուորներ, զուերը Արեւմուտքի շահաւէրներին» :

Եցիւ թէ Արարան մեր յուսախարութիւններին վերջինը լինէր : Նոր օրերի Արարան Արարայի ստորապը նոր ուղիով :

ՀՐԱՏ

## ԱԻԱՐԱՅՐ ԵՒ ԱՐԱՐԱ

Ա. ԿԱՐԱՎԱՔԵՏԵԱՆ

Կը խոնարհմ Աւարայրի առջեւ որ Հայութիւնն ու Քրիստոնէութիւնը մկրտեց արխմայի և Հայրենիքի ու աղղութեան և ազատութեան գաղափարը ժառանգ թողուց դարերու Հայ սերունդներուն : Աւանդութիւնը կ'ըսէ թէ, Վարդանանց պատերազմէն խմբը Աւարայրի շուշանները կարմիր կը բուսնին : Աւարայր հազար հինգ հարիւր տարի Հայութիւնը Հայ պահէց :

Կ'ողջունեմ Արարան, որ հազար հինգ հարիւր տարի եւս Հայութիւնը Հայ պիտի պահէ, ևթէ Հայութիւնը ըմբոնէ Արարայի սղին ու ապրի անոր սղիով, որ ներկայ սերունդին ուաղթական ողին յուշարձանն է, և ողիտի փափաքէի որ այդ յուշարձանը մարմին ու ողի զգնուուր եւ Հայ ազատազրութեան դատին ամուհովանին կամ Նոր Ռւիտի տապանակը հանդիսանար :

Կը մաղթեմ որ Արարան Հայ կուսակցական շարքերէն փոխառութեան ողին մեոցնէ :

Կը մաղթեմ որ Արարան Հայ կուսակցական շարքերէն կուսակցամոլութիւնը վանէ :

Կը մաղթեմ որ Արարան չէզոքներու անտարքերութեան վերջակէտը ըլլայ :

Եւ կը մաղթեմ որ Արարան լէզէնականներու միջոցու հայկական միութեան փառաւոր օգակը հանդիսանայ իր անմիջական և հեռաւոր նազատակներով :

Կոչ կ'ընեմ մտքի, սրտի, բազուկի եւ քրուսկի տէր Հայերուն, դուրզուբալու այս կաղ-

մակերպութեան վրայ, որուն բաղկացուցիչ լէզ :

Կէլի իննը անդամները՝ աղղին կարօտութեան ժամանակ, իրենց կեանքը տրամադրեցին անտրատւնչ և առանց զանդասի, բոլոր զրկանքներու և անիրաւութեանց մէջէն անցան, եւ այսօր ալ, իրենց զինակիցներուն օգնելու ազնիւ զաղափարմիք, ինչպէս նաև այս աղղին մէջ աղղութեան, հայրենիքի ու ազատութեան զաղափարականը վաս պահելու խանդավառութեամբը զամեպնդուած կը դործեն : Գործենք եւ մենք իրենց հետ : Խանդավառուինք Աւարայրը և վերանանք Արարայով դէղի մաքուր աղղասիրութիւն, դէղի անշահանէր հայրենասիրութիւն, միացնելով միտք, սիրտ, բազուկ եւ բասկ :

Աւարայրն ու Արարան այս կը քարոզեն մեղմէ :

Աւարայրն ու Արարան այս կը պահանջեն մեղմէ :

Աւարայրն ու Արարան ծայրակէտերն են Հայ մարտիրոսազրութեան . Արարայի կենդանի հերսոնները ողիտի ըլլան այս իտէալներուն մարմնացումը հայութեան մէջ :

Ողջո՞յն Աւարայրին :

Ողջոյն բոլոր ճակատներու վրայ կոռուզ կամաւորներուն :

Ողջոյն Արարային Միութեան :

Յաջողութիւն լէզէնական իտէալներուն :

Լորեն, Մէսս.

## ԱՅՆ ՕՐԸ

Հինգ տարիներ առաջ, Սևալու. 19ին, առաւ-  
տու ժամը երեք ու կէսն էր, երբ կամաց կամաց,  
խումբ խումբ սկսանք հաւաքուիլ սրոշուած  
վայրերը: Լուս ենք ամրողնս ալ եւ անհամրեր  
կ'սպասենք որոշուած ժամուն, վայրկեանները  
շատ ուշ կ'անցնին, երկինքը պարզ էր ու դար-  
դարուած պլպլացող անհամար աստղերով-  
լուսինը չույլօրէն կը ցոլացնէր իր ճառա-  
զայթները չորս կողմ, մենք այդ գիշեր աշ-  
քերնիս անկած իրեն, իրեն անախորժ հիւր  
մը, իր մնաք բարովին կ'սպասէինք անհամ-  
րեր, հոգ չէր, թերեւս մեզմէ շատերուն վեր-  
ջին մնաս բարովը ըլլար:

Ամրի հրամանատարը երբեմն երբեմն ժա-  
մացոյցը կը նայէր, իսկ մենք դէպի երկինք: ո-  
րոշ աստղերու անհետանալը տեսնելով վայր-  
կեանի մօտալուտ ըլլալուն կը հաւատայինք:  
Լուսինը վերջապէս կորսուեցաւ մեր աչքերէն,  
աստղերն ալ կամաց կամաց անհետացան: Մե-  
ռելային խոր լուսթեան մէջ խաւարը կուզար  
իր տիրապետութիւնը տարածելու աշխարհին,  
որուն ծոցին մէջէն, այդ գիշեր, մենք առա-  
ջին անգամ ըլլալով պիտի յառաջանայինք դէ-  
պի թշնամի գիծերը:

Լուս ու մունջ, մէկ առ մէկ, շարուած ի-  
րարու ետեւ, մրջիւններու զնացքին պէս, կա-  
մաց կամաց կը յառաջանայինք դէպի ձորը, ոչ  
ոք պէտք չէր խօսեր, այդպէս էր հրամանը, այլ  
պէտք էր զգոյչ ըլլալ որ մինչ իսկ քալելու պա-  
րագային ամենափոքր աղմուկ իսկ չելլէր: Կը  
մօտենանք թշնամիի առաջին զիծերուն: Խա-  
ւարին մէջ երբեմն երբեմն լուսարձակներ կը  
բարձրանան թշնամիի կողմէ, քննելու համար  
թէ արդեօք ի՞նչ կ'անցնի կը դառնայ մթու-  
թեան մէջ: Լուսարձակի առաջին նշանին իսկ  
մենք անշարժ քարէ արձաններու պէս նոտած,  
կամ կայնած կ'սպասենք լոյսը մարելուն, նո-  
րէն մեր առաջխապացքը շարունակելու:

Հասած ենք լերան ստորոտը: Յանկարծ  
խոր լուսթիւնը կը խզուի թշնամի թնդանօթ-  
ներու ձայնով, հրաւէր տալով կոխիւ ոկրո-  
ման, արշալոյսին հետ կ'սկսի նաեւ ճակատա-  
մարտը: Առաջ, դէպի լեռ, եւ կամաւոր կրակ  
հրամանը տրուեցաւ: Տղաքներ անօթի դայի-  
րու պէս սկսան սուրալ դէպի լեռ, վաղը կա-  
տագութեամբ, կրակոտ աչքերով, թոշունի  
պէս կը սուրան դէպի թշնամին: Ամրողջ բե-  
րաններէ կը լսուին «յառաջ աղաք, զարնենք,

կը վախչին, կրակ դէպի ձախո», վամփուշաներ  
կը սուլեն, թնդանօթներու գոռումին եւ ոռու-  
թերու պայթումներուն մէջէն կը լսուին էէ-  
պէսնին սիրած երդերը: Այսպէս մեր ուսերու  
ծանր բեռներով կը բարձանանք դէպի լեռ՝  
գրաւելով դիրքեր քայլ առ քայլ:

Արարան զրաւուած էր այլեւս, հրաման  
արուեցաւ տղայոց մնալ իրենց գիրքերուն մէջ,  
զնդակ տեղալով թշնամիին վրայ. սակայն  
անոնք վրէժով լեցուած, գինովցած յաղթանա-  
կէն յառաջ կ'երթան դէպի ձոր, թշնամիի ե-  
տեւէն: Հրամանատարը երբ տեսաւ տղայոց  
յառաջխապացքը, մէկ մէկ տարճանակ ամէն  
մէկ ձեռքը, յառաջ անցաւ եւ սպառնաց կրա-  
կել ամէն անոնց որ փորձեն յառաջանալ: Տր-  
դաքներ հնագանդելով հրամանին, մնացին ի-  
րենց զիրքերուն մէջ եւ անզաղար զնդակ սկսան  
տեղացնել փախչող թշնամիին վրայ: Կոխը  
երթալով կը սասականար, թնդանօթներ երկու  
կողմէն կը գոռային, կարծես կրակ կը տեղար  
անձրեւի պէս չորս կողմէն, օդանաւերը օդէն,  
զրահաւորները ծովէն անզաղար կ'ոմքակոծէին թշնամիին:

Եւրան զրաւման լուրը անմիջապէս հաղոր-  
դուեցաւ ընդհանուր հրամանատարութեան: Մեծ հիացումով կը խնդրէ հրամանատարը որ  
մեր զրաւած զիրքերը պահենք ամէն զնով: Այս հրամանին վրայ լուր տրուեցաւ տղայոց,  
թէ կրակել եւ թէ զիրքերը զօրացնել: Առա-  
ւուեան զով օդէն վերջ կէսօրուան Պաղեստինի  
տաք արեւին տակ մոռնալով անօթութիւն եւ  
ծարաւ, զօրաւոր կամքավ, քրտինքներու մէջ  
թաղուած, անհնդատ զնդակ տեղալով թշնա-  
մոյն վրայ, կը զօրացնէինք մեր զիրքերը:

Զով քամբին կը համրուրէր մեր քրտնած  
ճակատները, արեւը հեռաւն հորիզոնին վրայ,  
կրակի մէջ թաղուած կարմիր երկաթի զոյնով,  
կամաց կամաց կ'անհետանար մեր աչքերէն: Մարը մանելէն շատ քիչ վերջ, երբ մեր թըն-  
դանօթները զագար առած էին, չենք դիտեր  
ի՞նչ պատճառաւ, յանկարծ թշնամիին թնդա-  
նօթները սկսան դուռալ, ոռումքեր ոռնարով  
կ'անցնէին մեր զիլիուն վրայէն: Մեր թնդա-  
նօթները չին պատասխաներ անոնց, իսկ թըն-  
դանօթին առիթէն օգտուելով տապարէղ էր ի-  
ջած, անզաղար ոմքակոծելով մեր ետեւի դիր-  
քերը:

Այսպէս զրեթէ երկու ժամ տեսելէ վերջ,  
անոնց թնդանօթներն ալ դաղրեցան դործելէ: Մեռելային լուսթեան մէջ նորէն խաւարը տա-

րածած էր իր թեւերը։ Տղաքը ուրուականներու պէս կը շարժէին մութին մէջ դիրքէ զիրք։ Այլիւո լուրեր սկսան տարածուիլ օրուան հակատամարտին մասին, յազմած էինք թշնամիին այդ օրը, բայց յազմանակը խլած էր նաև մեղմէ մեր սիրելի ընկերներէն ոմանք յաւիտենապէս, իսկ մաս մըն ալ վիրաւորուած ծանր կամ թեմիւ, տարուած էին ետեւ հիւանդանոց՝ խնամուելու համար։

Վիրաւորուածներուն մէջ է նաև Մահասէն, հինգերորդի հանրածանօթ Քէսապցի երիսրը։ Երբ այս լսեցի, անմիջապէս երեւակայութեանո մէջ եկաւ ան, յիշեցի քանի մը ժամ առաջ ինձի ուրախ դէմքով իր մնաս բարով ըսելին ու հեռանալիր։ Կոռի տաք միջոցին, կէսօրէն առաջ, երբ քարի մը ետեւ զիրք բըռնած իրարու ետեւ փամփուշտ լիցնելով հրացանիս մէջ կը կրակէի սարսափահար փախչող թշնամիին վրայ, յանկարծ լսեցի ընկերով մը ձայնը որ անունս կուտար, ձայնէն արդէն հանչցած էի, Մահասէն էր. դառնալով իրեն հարցուցի թէ ի՞նչ կ'ուզէր, քովր նամակ մը կայ եղեր, եղբայրս տուած էր իրեն երկու օր առաջ որ ինձի տայ, ան կ'ուզէր այդ նամակը ինձի տալ այդ միջոցին։ Նախ մերժեցի, երկվայրկեանի մը մէջ յիշեցի որ եղբայրս երկու օր առաջ, Երբ ես խրամատի մէջ ցերեկը պահակ էի, առանց զիս տեսնելու՝ իր վերջին մնաս բարովը ըսելու կամաւոր գացած էր թնդանօթակութեան, թերեւս այդ իր վերջին գրութիւնն ըլլար։ Պատերազմի դաշտ է, արդեօք Մահասէն անգամ մը եւս պիտի հանգիպի ինձի։ Անմիջապէս պոռացի թէ կ'ուզեմ այդ նամակը։ Մահասէն գնդակներու տարափին տակ անիշտառքէն ցատկեց իր զիրքէն, եկաւ ժոս տուաւ նամակը, ուրախ ժպիտը դէմքին, բնաս բարով ըսելով դրաւեց իր զիրքը։ Ես այդ վայրկեանին իսկ հիացայ անոր քաջարառութեան եւ պազարիւնութեան վրայ։

Պատկած չոր զետնին վրայ այժմ կը վերյիշեմ ցերեկուան տեսածներու։ Առիւծի պէս յանդուզն, վազրի պէս կատաղի տղաքներ տեսայ, որ շալկած ծանր փամփուշտի պարկեր, մէկ ձեռքերնին բոնած հրացանը՝ օդին մէջ ցցելով սուխնը դէպ առաջ կը ցատկէին։ Տեսայ նաև տղաքներ, սիրելի ընկերներ, ստացած վիրքեր իրենց վեհ ճակատներէն կամ կուրծքերէն, արիւնաթաթախ, ժպիտը իրենց դէմքին, վերջին մնաս բարովնին կուտային, անոնք յափանապէս կը բաժնուէին մեղմէ։ Ես տեսայ

վիրաւոր ընկերներ, որոնք տոպրակէն բամպակ ու վիրակապ հանելով վէրքերնին կը կապէին, որ նորէն հնարաւորութիւն ունենային միանալու իրենց յառաջ ընթացող ընկերներուն։

Վերյիշումներուս հետ քունս կամաց կամաց կը տիրէ ինձի. յանկարծ արթնցայ, չեմ գիտեր որչափ քնացած եմ. մօտէն արարներու ձայներ կուղան, ցատկեցի տեղէս, երբ մօտեցայ անոնց, հասկցայ որ թշնամիին կողմէ զալող արարներ են՝ եկած են լուր տալու թէ թուրքերը թողուցած են իրենց զիրքը եւ փախչած։ Լուրը ճշգուեցաւ, իրապէս անոնք լքած իրենց զիրքերը հեռացած էին։



Արագահարուածներու կումբ մը

Առաւուեան արշալոյսին հետ միասին սկըսանք ապատօրէն պտափի մեր գրաւած վայրերը։ Թռչուններու երգեր չեն լսուեր ծառերու վրայէն կամ թուփերու մէջէն. արեւը առջի օրուան թափուած կորմիր արիւնին մէջ լողանք տուած։ Հեռու Հորիզոնին վրայ գանգազօրէն վեր կը բարձրանար։ Գինովցած առջի օրուան յաղթանակէն, նահատակուած սիրելի ընկերներու վիշտը մեր սրտերուն, խելագար, խումբ խումբ կը թափառինք Արարայի բարձունքին վրայ։ Կը հանդիպինք իրարու, անհամար հարցումներ կ'ընենք, կուռին մէջ ինկող ընկերներու անշունչ զիակներ կը տեսնենք, ոմանք ճանաչելի են իսկ ուրիշներ անձանաչելի։

Յանկարծ փողի ձայնը կը հասնի ականջներնուս, հաւաքոյթի փողն է որ կը հնչէ. անմիջապէս կը վաղենք զէպի ձայնը. քիչ ժամանակամիջոցի մէջ ամրող բանակը կը հաւաքուի։ Հրամանատարութեան կողմէ հրահանգ տրուեցաւ հաւաքել մեր նահատակ ընկերներու զիակները իրարու քով որոշ վայր մը։

Երկու զէնքերու կապած մեր վրանները, զրինք մեր հերոսները վրան ու սկսանք փոխադրել իրենց համար որոշուած զերեզմանատունը։ Լուռ է ամէն ժարդ, առանց շարականի, առանց զողիթի և քահանայի, խումբ խումբ զանգազօրէն չորս կողմէնք կը մօտենան վայրը։

Թոշոր փոս մը բացուած էր, ուր զիրար զրկելով պիտի պառկէին մեր անմահ հերոսները։ Ոչ խունկ կար հոն մխացող, ոչ վասուելիք մոմ, ոչ մայր կար լացող իրեն երիտասարդ կարիճին վրայ, ոչ ալ հայր եւ բարեկամ, այսպէս բռնած մեր զէնքերը անվառ մոմերու պէս ուղիղ, մեր խորին զինուորական յարդանքները մասուցինք խոչալը պաշտող, ազատութեան սիրուն, մարդկութեան ազակայ լաւութեան համար նահատակուող մեր վեհ հերոսներուն։

Անցեր են հինդ երկար տարիներ այն օրէն որ ևս ձեր անշուք շիրիմին վրայ ուխտեցի անզերադաօրէն շարունակել մանապարհը որ մենք մխասին սկսած էինք, իմ նահատակ, յանդուդն հերոսութեամբ ուխտադնացութեան ձամրուն վրայ ինկող հերոս ընկերներս։ Այս հինդ երկար տարիներու ընթացքին կատարուած իրողութիւններու առջեւ ցաւ ի սիրու այսօր կուզամ խոստվանիլ որ ուխտադրուժ ըլլալու կամաց կամաց կ'զզամ։ Գործուած այս աններելի սխալը արդեօք որո՞ւ կրնամ վերադրել։ Երկու խօսք միայն, ինքինքս արդարացներու համար։ Մունկի եկած այս վայրկեանին ձեր անմահ հերոսութեան կոթողը երեւակայութեանո մէջ, մէկ բառ ունիմ արտասանելիք, լսեցէք ինձի, յուսախարուեցանք, կը ինդրեմ, սխալ չի հասկնաք զիս, չի յուսաւրուեցանք բնաւ։ Սեպտ. 19ը մեր կեանքի ուրախութեան բաժակին մէջ լեցուց զառնութիւն, վիշտ, ցաւ ու վրէժ, մենք առաջին անզամ ըլլալով խմեցինք անկուշտ այդ օրը, յոյս ունենալով որ օր մը վերջապէս մեր նարատակէտին կը հասնինք ու այս անդամ պիտի խրմէինք ուրախութեան բաժակին մէջ լեցուած երջանկութեան զինին, շինուած ձեր երիտասարդ կեանքի զոհազութեամբ, պիտի վայելէինք հաւասարութիւն, արդարութիւն եւ ազատութիւն անկախ Հայաստանի ծոցին մէջ, որուն ազակայ սերունդը նաեւ ամէն Սեպտ. 19 պիտի զար ձեր յուշարձաններուն առջեւ՝ իր շնորհակալութեան ուխտը կատարելու։

Հինդ երկար տարիներ անցնելէ վերջ այսօր

կ'զզանք թէ այդ օրէն յետոյ մենք յուսախարուուած ննք՝ զո՞ւ երթալով աշխարհի ներկայ մատի վրայ համրուող ափ մը անհատներու կողմէ, որոնք հինդ տարիներ առաջ զառնութիւն պէս անմեղ էին, իսկ այսօր աղուէսի մորթի մէջ վաղրի նման անկուշտ վայրենի կենզանիներ դարձած կը բզքան մարդկութիւն, ազատութիւն, արդարութիւն եւ իրաւունք։

Հանդիսատ ձեր օտարութեան մէջ թաղուած մասունքներուն, արդարութեան, ազատութեան ջանը վեր պահող, մարդկութեան ազակայ երջանկութեան համար կեանքերնիդ կամուֆին զոհարերող հերոս նահատակ ընկերներս։

ՄԻՀՐԱՆ ԿԻՒԶԵԼԵԱՆ

## ԶՈԼՈՂՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՐԴԻԻՆՔ

Հողեկան ամենազդլիիք զեղեցկութիւնը տրտայաբուզ եւ պարտաճանաչութեան օրենբուն ցեղիս միութեան աղացոյցը հանդիսացող ամենէն մարդավայելն ու սարսուներով լի օրն է Սեպտ. 19ը։

Հո՞ն ուր հայ զինուորին մահուան հարսանիքը կը կատարուէր եւ բարձրաբարութիւն թնդանօթը ահազնագլորդ փուլ կուտար զարերով ցցուն լեռնարարձունքներուն հետ մէկտեղ մեր թշնամին, վրէժխնդրական զգացումը կրող ամէն մէկ հարազատ զգացողականութիւն խունկ ու մոմ պատրաստած մոզերուն նման, Հայ Լէզէռնականին յաղթական մսուրը այցելելու տենչանքը կ'զզար երախտապարտի հասկցողութեամբ։

Ի՞նչ սքանչացումի պահեր եւ ի՞նչ հիանձափութիւն։

Հայրենասիրութեան անունով թերթերը սիւնակներ կը լեցնէին եւ հայ բեմբասացը ցեղին բազդորոշ այդ վայրկեանին, հերոսին մեծութեան եւ նուիրումի վեհութեան համար հիացումի որտամունքը կը թելադրէր ամենուրեք։

Ազատազրութեան մարտնչումը, որ ազգին միմիայն շատ փոքր մէկ մասին վրայ ծանր կրչուած է լոկ, ափսոս որ, տոհմային հարազատ արինը չի ժառանգողներու կողմէ շահազործումի եւ ապրելու միջոց ծառայած է բնդ միշտ։

Գաղափարներու տարբերութեան անունով մեզ հրամցուած զոյնզոյն շապիկները արիւ-

նի անմահ ընկերներու եւս հազած էին, որոնք չիմա մէկ դամբանի ծոց, սերունդ մը դաստիարակելու հաւաքականութիւնը ներկայացրներով, կը սիրեն որ արհամարհել դիտնանք բոլոր անոնք որոնք այդ խոփրը յաւերժացնելու կը ճգնին տակաւին:

Հայ Լէզէռնականի պատիւր, որ շատ քիչ էրու վիճակունցաւ, իրականութեանը մէջ դոհարերութեան եւ անկեղծ նուիրումի մը տուրքըն է որ սորվեցուց մեղի փոխադարձ յարգանքի հետ կարգապահութեան ողին ու ճանչնալ մարդիկ իրենց խոկական դոյներով:

Յեղիս մեծութեան կողքին տափակութիւններ ալ անպակաս եղած են. ինչո՞ւ զարմանալ, որ երէկուան շարժումին քաջալիքից թմրուկները, այդ վսեմ շարժումէն ժառանգ թողուած ճշմարիտ հայրենասիրութիւնը ներկայացնող ընտանիքին հաշմանդամ բեկորներուն ապրուստին ի խողիր կատարուելիք ջանքերը ազնիւ, համրերատար ու զոհաբերող այս ժողովուրդին ներկայացնելու պարտականութիւնը տանց գձարումի չեն ուզեր կատարել:

Ի՞նչ սքանչացումի պահեր... եւ ի՞նչ հիասթափութիւն:

Կ. ԵԿԱԼԻԵՎԱՆ

## ԿԵՆԱՑ ԵՒ ՄԱՀՈՒ ՍԵՄԻՆ ՎՐԱՅ

Ի՞նչ կայ կեանքի մէջ աւելի յուղիչ եւ աւելի խորհրդաւոր, քան կանդնիլ կենաց եւ ժահու սեմին վրայ, երբ անհատը կ'ըմրոնէ ու կ'զզայ, եւ խորհրդածութիւններ ընել. երեւակայել ժահը իր պաղ ստուերով եւ ժտարերել ու զդալ կեանքը իր քաղցրութիւններով:

Խոէալի մը համար դիտակցարար դէսի մահ քալող անհատին համար ժահը կը կորպուցնիք իր սարսափեցուցիչ ազգեցութիւնը: Արարայի յարձակումի նախօրեակին Հայ Լէզէռնականը կանդնած էր կենաց եւ ժահու սեմին վրայ. սակայն ան սովորական ուրախ, զուարթ, խօսող, կատակող եւ խաղացող կամաւորն էր: Վսեմ նպատակի մը համար յանձն առնել ամէն զոհողութիւն եւ ակնկարուած արդիւնքը քաղելու յոյսով ապրիլ ու ներշնչուիլ կեանքի սպայքարին մէջ ամենաքաջալիքիչ եւ ամենաքաղցր վայրկեաններն են որ կան: Քանի մը ժամ վերջ անոնք պիտի երթային թշնամիին ժահաբեր դիրքը զրաւելու... երջանիկ էին. չէ՞ որ այսպէսով իրենց վրէժի եւ

հայրենիքի խոէալներուն ծառայած պիտի ըլլային:

1918, Սեպտ. 18ին թղենիներու եւ ձիթենիներու ձիւղերուն տակ եւ գետնափորներու մէջ արտակարգ եռուղեռ մը կար. տեսնուած պատրաստութիւններէն եւ տրուած հրահանդներէն այլեւս բացորոշ էր որ արշալոյսին յարձակում պիտի զործէինք: Տղայոց եւ բնութեան արամագրութեանց մէջ կատարեալ ներդաշնակութիւն կը տիրէր: Արեւը հետղնետէ կը կորսուէր մօտակայ բլուրին ետեւ: Տղաքը՝ խումբ խումբ հաւաքուած զետնափորներու մէջ, թղղենիներու եւ ձիթենիներու տակ, կը խօսակցէին, կը կատակարանէին, կ'երգէին ու կը պարէին: «Երգէ՛ սիրած երգզ» կ'առաջարկէր մէկը. «Պատմութիւն մը պատմէ՛» կը լսուէր ուրիշ անկիւնէ մը, ուրիշ մ'ալ զինիին զաւաթը վերցնելով քանի մը խօսք կ'ըսէ «իմենք վաղուան յաղթանակին կենացը» ով մէրջացնելով: Ուրիշ տեղ մը մեծ շրջանակ մը կազմած են. իւրաքանչիւր տասնեակի պատրաստած կերակուրներէն բերուած են. կը ծիսն, մերթ կ'երգին, մերթ կը խօսին. կ'առաջարկուի պար մը, առաջարկուողները խկոյն կ'սկսին պարել: Հոն էին Մեսիան եւ Սուէտիացի սեւամօրուար, առոջինը իր ջութակով եւ վերջինը իր սազով սկսան նուազել ազգային երգեր, որոնք մը թշնուորար ա՛լ աւելի յուղիչ եւ ալ աւելի զգիւիչ կը զարձնէին:

Մութ էր այլեւ. հրաման տրուեցաւ մեկնելու պատրաստուիլ: Միսաք Զավուշը իր սովորական ժպիտով եւ իր մաքուր սրտին թարզման շեշտով մը կ'ըսէր «Հայտէ եաւրուլարը Հազը օլրնզ»: Երգի մը ձայնը կուղար մօտակայ զետնափորէ մը, Մելքիսէթը՝ Ե. զումարտակին Զազը յաճախ երգին շատ սիրած տունն էր որ կ'երգէր. «Զեւքդ տուր ինձ երգուենք այս տեղ, թողնենք մառքը աշխարհի, զնանք կուտինք առիւծարար, ի սէր մնչուած Հայ ազգին»: Գետնափորին մէջ անկիւն մը, մոմի աղօտ լոյսին տակ, յաճախ թրջուելու պէտքը զգացող մատիտով մը մերանսացի մը իր կնոջ նամակ կը դրէր... թաց էին աչքերը, մելամաղձոտ էր արտայայտութիւնը եւ ձեռքերը կը զողային. լրացուց եւ կարդաց. զոհ շմնաց, պէտք էր միսիթարիչ խօսք մը աւելցրնել. «Ակ լա կէռ, մա շէռի» աւելցուց եւ զէմքին վրայ պատանիներու ինքնայատուկ ժպիտ մը, զոհունակութիւն մը նշմարուեցաւ. «Եթէ զարնուիմ, ի՞նչ կրնամ ընել, պատերազմ

է առ սիրելին . . .» ըսել կ'ուզէր՝ մխիթարերու համար իր սրտի հասորները:

Պատրաստութիւնները անսնուած էին արդէն, երբ հաւաքումի հրաման արուեցաւ. ներկայ բացական կարդացուելէ վերջ սկսանը քալել գէպի մեր գիշերային խրամատները: Կէս ժամ վերջ գիրքերուն մէջ ենք: Այդ դիշը երկինքը իր հազարաւոր փայլուն աչքերով, լուսինը իր ծիծաղկոտ գէմքով, վայրի չորցած խոտերը զեփիւախն հպումներէն ցուցադրած նազանքուտ շարժուձեւերով եւ աղայոց արտաքին երեսոյթը իրենց մէջ սովորականէն տարրեր խորհրդաւորութիւն մ'ունէին: Վերջին զուլումին ուրուականն ալ Եփրատի ամիերէն, Աեւ ծովու խորերէն եւ Տէր Զօրի անապատներէն եկած էր իր պատզամը տալու . . . :



ՄԻՍԱՔ ՉԱՎՈՒՆԻ

(Նահատակուած Արարայի ձակատամարտին մէջ)

Գումարտակին հրամանատարը նայեցաւ ժամացոյցին եւ վերջն ալ կողմնացոյցին. Հասած էր որոշեալ ժամը: «Մէկ մէկ եւ բացարձակ լուսիթեամբ ինձի հետեւեցէք» հրամայեց: Իրենց խոչալին հաւատարիմ ուխտաւորները ի-

շան ձորը եւ «Յառաջ, կամաւոր կրակ» հրամանը արուելուն խոյացան թշնամի զիրքերուն վրայ, ուր երկար ու տաք կոխւէ մը վերջ տարին Արարայի յաղթանակը:

Յարդանք այս ձակատամարտին մէջ նահատակուաղներուն:

ՇԱՄԻՕՆ

## ԱՐԱՐԱՅԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԸ

Արարայի տարեղարձը: Ամէն տարի երբ կուզայ յաղթանակի այդ օրը, կը յիշեմ մեր ծեր մամիկները որ իրիկնամուտին՝ անհուն սիրով ու թախծութեամբ խունկ կը ծխէին իրենց անվերադաօրէն հեռացող սիրելիներուն մահուած տարելիցին առթիւ:

Մենք ալ մեր մայրերուն պէս անհուն արխարութեամբ կը յիշենք մեր անզին ընկերները, որ վաղաժամ հեռացաւ կեանքի մոայլ հորիզոնէն:

Հոն, յաւխտենականթեան հեռաւոր ամերուն կանդնած են անոնք, աւելի բիւրեղացած, աւելի զեղեցիկ ու անրջային, եւ հոս մեր հոգիներուն մէջ են անոնց ստուերները, աւելի եթերական, աւելի խնկելի ու պաշտելի:

Մէրը մահէն յետոյ կ'աննիւթանայ ու մեյանոյ, տիսրութեամբ մը կը լեցնէ մեր հողիներուն թափուրութիւնը, որուն յիշատակները արտասուրի ծաղիկներուն պէս կը ցրցքնուին մեր սրտերուն ամայութեանը մէջ: Ան որ չունի խոչալ, ան չունի իր խոչալը պատկերացնող մի հերոս, իսկ այն որ ունի ունէ մեծ խոչալ, ունէ զանձ ու նուիրական սէր, նա ունի իրեն համար հերոսներ: Այդպէս էին մեր ընկերները որ երկրէ երկիր քալեցին, ծովերու վրայ, անապատներու մէջ, ուազմաղաշտէ ուազմաղաշտ, հորիզոնէ հորիզոն:

Յետազարձ ակնարկ մը ձգեցէք ազատութեան արիւնուտ ու քարքարուտ ճանապարհին վրայ: Բարէ՛ քանիներ ինկան այդ անկուշա, այդ անվերջ ճամբրուն վրայ: Միթէ անո՞նք էին մեղաւոր որ թողեւով ամէն քաղցրութիւն իրենց կեանքը զոհ բերին, տանջուած ժողովուրդի սիրոյն: Մի՛ խանգարէք անոնց քունը, մի՛ վրդովիէք անոնց հանգիստը, որ ինկան Պաղեսաբնի ու Արարիոյ անաստաներուն մէջ, Ախւրիոյ լեռներուն ու ծերպերուն, Կիլիկիոյ արիւնուտ զաշերուն, ու իրենց պէմուրատ աչքերը զուցեցին այն պահունակութեամբ թէ առնական պայքարներէն ու թափուած արիւնէն պիտի

ծնէր թագուհի ցեղին ազատութիւնը : Եիւր երանի՛ այն մեռեալներուն ոք շղգացին Յուղայի համբոյրը իրենց ձոկատին և չդիտան թէ ի՞նչպէս դաւաճանուած էին ու իրենց հոգիներուն մէջ յուսահասութեան ցաւերը չժաղուեցաւ :

Կանանչազարդ շիրիմներու քովէն, մամուսատ ժայռերու վրայէն կ'անցնին առուակները հեղասահ մրմունջով եւ հովերուն հետ կ'երգեն անոնց մահուան երգը անուշ շատ անուշ : Հանդիսատ անոնց ուկորներուն :

\* \* \*

Հինդ տարիներ առաջ Ակապանմբեր իրիկուն մը քանդեցինք մեր վրանները Մագթաղինէ գիւղի քէմրէն, որովհետեւ այդ զիշեր պիտի մեկնէնիք զէպի ձակատ : Ամէն մարդ ուրախ էր, լու արամազրուած : Հոս հոն կրակներ էին վառուած ու զինուորները բոցերուն շուրջ կը պարէին սուրերուն պարը, յիշեցնելով ինձ Ոսխանի երգած Մկովտիացի հերոսներու մահուան պարը : Ի՞նչ զիւթական էր այն զիշերը ու ի՞նչ զեղեցիկ անոնց հասակները եւ սուբներու վայրը լուսնի շողերու տակ : Ինձ մօտ էր Արշամ Ամերիկաներ, Պոլոսյ կեդրոնականէն ընթացաւարա, իր կեանքը շատ համեստ էր ու լուս, խօսքէ կը խորչէր, ան կը սիրէր զործ : Հոն էր Մարտիրոս Ճինկիրեանը, կատակարան, զրւարձալիք, շիկամօրուս եւ շիկահներ երխասաւարդը, որ մեր օրերը ուրախութեամբ կը լեցնէր : Ինձ մօտ էին նաև Զանոյիան Մելքիսէթը (Զագը), Ակրան Գուրզէնը եւ միւս ընկերները որ մի քանի որ յետոյ ինկան Արաբայի կոուին մջէ :

Թաղեցինք զանոնք այդ օտար հոգերու տակ, մեր սուբներով փորելով անոնց զերեղմանները, թաղեցինք անհուն կսկիծով, արտասուալից աշքերով :

Եկուր սիրելի ընթերցող, յուղարկաւորներու տիրութեամբ թողունք այդ թարմ զերեղմանները, ու ետ երթանք մի քանի մզոն ձակնոտի ետեւ զանուող հիւանդանոցները, ուր կը տառապին մեր կենդանի նահատակները : Զգոյշ քայլերով մօտեցիր ինձ, ծոիր վրանի փոքրիկ զոնէն եւ ներս մտիր : Այս առաջին մահին մէջ պառկողը Սուէտիացի երխասաւարդ մըն է, որու մէկ թեւն է կարուած, եւ որու մայրն ու քոյրերը ու ջահիլ Հարսն ու զաւակները Բօր-Մայիսի զաղթականական վրաններու մէջ անհամբեր իր վերազարձին կ'սպասին :



Մարտէջի Անդամական Ազգայնականները

Այս միւսն ալ Սերաստացի երխասաւարդ մըն է, որուն ոտքն եւս կտրուած է եւ որ աւա՞զ այս աշխարհի մէջ ոչ ոք ունի, եղեռնի հսկայ փոթորիկը առեր տարեր է ամէնքն ալ : Երրորդը մի կեսարացի երխասաւարդ է, որու երկու ոտքերն ալ կտրուած են : Պէյրութի մութ փողոցներէն անցնինք ու թեքուինք դէպի աջ, հոն պիտի տեսնենք մի փոքրիկ կիսափուլ չէնք, զեր բարձրանանք : Զէթի ճրադր հազիւ կը լուսաւորէ սենեակին կէսը, լոյսեր ու սուռերներ իրարու կը խառնուին, ախուր աղջրկան մը սուռերը կ'երեւի, որ մերթ ընդ մէրթ տաղի ծայրով ճրադրին պատրոյզը կը քրքրէ, ու բողէ մը կը լուսաւորէ սենեակը, ու կը տեսնես զինուորին մայրը, որ իր ճերմակ մտզերը քանդած իր ուսերուն վրայ կը հեկեկայ : Հոն են իրենց մեծ մօրը ծունկերուն քով սարսափահար կծկուած երկու մանուկներ, որոնց մայրը տարազրութեան շարաշուք տարիներուն մէջ, մի սեւ օր, դանուած էր ջուրերու վրայ անկենդան :

Շատերը թշուառութեան մէջ թոքախտէն մեռան, շատերը հոս հոն անօթի ծարաւ թափառեցան ու շատերն ալ օտարութեան մէջ կ'անցնեն իրենց սեւ օրերը :

Հայ ժաղովուրդ, ինչո՞ւ լքեցիր հարազատներդ, ի՞նչպէս մէկ օրէն միւսը մոոցար կտրիճ զաւակներդ, որ ծափերով ու հուրբաներով, զէպի պարտականութեան զրկեցիր, ի՞նչպէս մէկ օրէն միւսը դարձար անզպայ եւ անկարեկիր :

Ալ հերիք է, յիշէ որ անոնք հարազատներդ են, որ ինկած ևն անզութ ձակատազրի մը ձեռքը եւ կարօտ օգնութեանդ :

ՎԻՐԱՆԻՐ ԱՇՈՒԴ

## ՈՒԽՏԸԸ

Մ. Տէյիրմէննեանին

Մ. Պապանեանին

Պ. Տըրըբնեանին

Զնքոյ բարձրաւանդակ ու խրոխտ լեռներու ծոցին մէջ ծնած էին անոնք ու ցեղին աստապանքի ովկիանոսին մէջ՝ վրէժի ու ազատութեան որրազան երգը երգելով ապրեցան:

Հակառակ իրենց մատղաշութեան, բովանդակ հոգիովնին կ'զգային գերութեան ծանր ու անտանելի լուծը և այն ահաւոր անպատուաթիւնը որուն ցեղը ենթարկուած էր:

Թէև իրենց պաշտելի հայրենիքին բաժնուիլ իրենց համար մեռնելու շափ զժուար էր, սակայն կարդ մը ծանրակշիռ պարմաներ բռտիպեցին ու աքսորեցին զիրենք այս Գոլոմպոսի աշխարհը, ուր հոգիով ու գաղափարով մնացին նոյնը: Ինչպէս առիւծ մը վանդակի մը մէջ, նոյնն էին անոնք Ամերիկայի մէջ: Հակառակ այս երկրի լայն տպատութիւններուն ու վայելքներուն, ամէն բան զժոխքի մը սարսափելի երեւոյթը ունէր իրենց համար, պարզապէս անոր համար որ խենդն էին հայրենիքին ու հոգիովնին կ'այրուէր վրէժինդրութեան բոցով մը:

1917ին կամաւորական ազգանշանը ասուածային հրաման մը նկատեցին ու առաջին առիթով իսկ նետուեցան դէպի պարտականութեան դաշտը, դէպի կոիւ՝ թշնամիին զէմ դիմաց, ճակատ առ ճակատ չափուելու պողպատեայ կամքով մը:

Արարայի փառաւոր ու պատմական ճակա-

տամարտը ապացոյց՝ թէ ի՞նչ հոյակաս հոգի եւ յանդուզն քաջասրտութիւն ցոյց տուին անոնք, հակառակ վէրքերով պատուած՝ կոռեցան, մինչեւ որ ինկան փառաւոր ու պատուաւոր կերպով, աշքերնին յառած ցեղին ազատագրութեան արշալոյսին:

Ինկա՞ն, քան զէնքի ընկերներու հետ միասին եւ այսօր կը պառկին Արարայի անշուք եւ ամայի բլուրին վրայ:

Ո՞վ մէր պաշտելի ու անձնուէր ընկերներ, այսօր Արարայի յաղթական Ե. տարեգարձն է: Մտիկ ըրէք՝ վոխան ազատութեան դամնիներով, զառն ու վիրաւոր հոգիով մը ուխտի եկած ենք, որովհետեւ մէր բարեկամները մեղի մէր կոնակէն զարկին, ու ցեղը չկրցաւ ձեր արիւնը յաւէրժացնել, իսկ մենք ձեր եւ ցեղին վրէժը չկրցանք ամրողացնել տակաւին: Բայց մենք չենք ընկրկած ու չպիտի ընկրկինք, եթէ աշխարհ իրար անցնի, այն զատը, որուն համար ողջակիպուեցաք՝ կը հաւասանք թէ զատերուն նուիրականն է, եւ պիտի հետեւինք ձեղի, որովհետեւ կը հաւասանք որ ձեր օրինակին հետեւելով միայն կարելի է ապահովել այս տարաբախտ ցեղին ազատութիւնը:

Կուխտենք հաւասարիմ մնալ ձեղի ու այս թող ըլլայ զրաւականը մէր պատուոյ խօսքին:

Հանգիստ ձեր ոսկորներուն:

ԱՐԻՒԻՆԻ

ԿԱՄԱՎՈՐԻ ՆՕԹԵՐ

ՄԵՐ ԱՊՐԱԾ ՕՐԵՐԷՆ

ԱՐԱՄ ՅՈՒՍԿԻՓԵԱՆ

1918ի աշնան վերջին ամսոյն մէջ Պէյրութի ծանօթ միջադէպին պատճառաւ կը փոխադրուինք Լիրահանի ստորոտը թառած քրիուտոնեայ քաջ ժողովուրդի «Կաչիո» զիւղը: Բարձր է զիրքը ու հիանալի տեսարաններով օժտուած, զէմը՝ արեւի ճառագայթներուն տակ Միջերկրականի անվերջ ծփացող ջուրը

կ'երեւի, յերան կուրծքին կան քարաշէն դրդեակներ ու մենաստաններ:

Երկու օրուան հետիւտն ճամբորդութենէ վերջ Երկրորդ օրը արշալոյսին կ'սկսինք բարձրանալ ոլորապառոյտ ճամբաններէն զէպի վէր, որ մեղի ժամանակաւորապէս սահմանուած է ճառայել որպէս բնակավայր: Գիւղին բնակ-

չութիւնը իր բոլոր կարելի միջոցներով զիմաւորեց մեզ ու ազատարար բանակի յատուկ փայլուն ընդունելութիւն մը ցոյց տուաւ:

Ընդամենը տասը օրուան կեանք մը ունեցանք հոտ, եւ կարծեմ բնաւ սիսալած չեմ ըլլար, եթէ Համարձակիմ բաելու թէ մինչեւ այդ թուականը առաջին վայրն էր ուր Հայ Աէդէոնականը իր լաւագոյն եւ երջանիկ օրերը ապրեցաւ:

Բաժանումի վերջընթօրին յանկարծ իմացանք որ Հաղարապետ Բօժէն եկած է: Իր Ժամանումի յաջորդ օրն իսկ ներկայացաւ զինուորներուն եւ մեր պաշտօնական հաւաքումին մէջ բաւ Հետեւեալ խօսքերը: «Աէդէոնականներ, զուք քաջ կոռուզներ ըլլալնիդ ցոյց տրւիք Սեպտ. 19ին, կը սիրեմ ձեզ ատոր Համարակային ձեր մօտ կը պակսի ազատարար բանակի վայել պաղարիւնութիւնը, (Պէյրութի դէպքը կ'ակնարկէր), մօտերս սիսակի յառաջնանք դէպի Փոքր Հայք՝ Կիլիկիա: Կ'զգամ որ այս աւետիսով շատ սիսակի խանդավառուիք, սակայն դիտցէք որ հոն համանենուս տիսիրլինը աւելի սիսակի խառանայ...»: Ու եղաւ այն ինչ որ խօստացաւ — առելութիւն, անարդարութիւն եւ արսոր... մարդը բնաւ սուտ խօսած չէր:

Երկու օր վերջ կրկին կը մեկնինք «Պէյրութ» մեր նախկին զօրանոց կոչուած արդելափակ բանուր: Դուրս ելնել խօսառ արդիւտած է, հոդ չէ թէ որքան ալ անյետաձդելի զործեր ու Հարկեցուցիչ պատճառներ ունենայինք: Կարդի կ'սպասէինք նաւ առնելու սիսակի արշաւենք մեր պապերու Հայրենիքը՝ ցանկայի Կիլիկիան:

Մութ ու ամպամած օր մը յանկարծ Հրաման եկաւ մեկնելու. մինչ մենք զրադուած էինք պայուսակները պատրաստելով, անձրեւը սկսաւ տեղալ, քանի կը յառաջնայինք դէպի քարափի այնքան աւելի կը սաստկանոր անձրեւը, շանթեր ու կայծեր կը փայլատակէին երկինքին վրայ, ամպերը կը գոռային ահեղ ձայներով, այլեւս անձրեւի չէր նմաներ մեր վրայ թափուածը, որ կարծես յորդառատ զետի մը վերածուած կ'ուզէր կասեցնել մեր զրնացքը. բնութիւնն ալ թշնամացած էր այդ պահուն մեզ դէմ բաղմաչարչար ժողովուրդի մը ծոցէն դուրս եկած բուռ մը անձնուրացներու տոֆեւ. թումք կանգնելու, որ չի յաջողին իրենց փրկարար առաքելութիւնը ի կատար ածել, բայց ան կը սիսալէր: Դէպի մահուց

Հայորդին չի վհատեցաւ, ան այդ նեղութիւններէն շատ աւելի դժնդակ պահեր ապրած էր:

Հայկական Աէդէոնը առաջին անգամ ըլլալով երկու մասի բաժնուած կը մեկնի Կիլիկիա: Առաջին մասը սիսակի ցամաքէր Ալեքսանտրէթ, իսկ երկրորդը Մերսին: Արդէն մեզ վիճակուած փոքրիկ նաւուն մէջ ենք, ամէն տեղ թաց է, մինչեւ ուկորնուռ խորքը թրջած՝ Հրաժեշտ կուտանք Սիւրբական երրեմնի չէն մայրաքաղաքին, որուն մէջ անցուցած 1—2 ամսուան կեանքերնիս եղաւ տանջանք ու սրխարի գործունէութիւն...:

Մնաս բարով բախնք Պէյրութին. քաղաքին լոյսերը խօսառ անհետացան մեր աչքերէն. սարսափելիօրէն փոթորկու է ծովը, անձրեւախառն հովք անվերջ կը շարունակուի, ամբողջ զինուորներուն մէջ այս տողերը զրողը եւ երկու զէնքի ընկերներ Մ. Յ. և Օ. Ի. լու կ'զգանք, բոլորն ալ հիւանդ փուլած են թաց ու աղտոտ տախտակամածներուն վրայ, տողջներուս պարտքն էր անոնց հոգ տանիլ: Բազում ձչոցներ իրարու խառնուած զարմանալի երաժբառութիւն մը կը յօրինէին այդ պահուն նաւուն մէջ:

Փոքրիկ, անուժ նաւը կը պայքարի, զերմարդկային ճիզեր կը թափէ՝ կտրելու, ճեղքելու զէմը ցցուող ալիքն ու քամին. վերջը ուարտուելով կը դառնայ ետ՝ դէպի Պէյրութ:

Զինուոր ենք վերջապէս, պէտք է տոկանք, քանի որ դիտակցարար առինք այդ քայլը: Ամրող զիշերը այդ վիճակով անցուցինք. առաւոտուն՝ երբ տղաքը զարթնուածի պահուն տեսան որ կրկին Պէյրութի առջեւ կը դառնուին, զանազան մեկնութիւններու կծիկը սկսան քակել: Ամէն ոք դիւանապէտ դարձած իր հեղինակաւոր կարծիքը կը յայտնէր, այս բոլոր խօսակցութիւններուն վերջ տուաւ տուաւուան սուլիչը, որ եկաւ բոլորին կարծիքները, մեկնութիւններն ու ենթագրութիւնները ջուրը թափէլ... Նաւը սկսաւ շարժիլ, այս անդամ տղաքը շատ ուրախ էին: Արեւը իր պայծառ ու շողջողուն ճառադայթներու ամրող թափովը ինկած է մեր վրայ, ամէնքս ալ հազուսանիս Հանած կը չորցնենք. ծովը շատ խաղաղ էր, օր մը առաջուան տիսուր պատկերը տեսնողին անհաւատալի կը թուէր տօրիկա: Կ'երդենք ու կը պարենք:

«Երբամ տեսնեմ զիմ Կիլիկիա,  
Աշխարի որ ինձ ետուր արեւ»:

Օր մը առաջ բունէն կտրուած թոռմած ծաղիկներ էինք, իսկ այդ օրը՝ բնութեան հրաշափառ զեղեցկութեան չնորհիւ վերակենդանացած էինք:

Նպատակը՝ որուն համար հաղարաւոր հայրդիներ կամովին տրամադրեցին իրենց անձը օտար ձեռքերու մէջ, էր ձեռք ձգել մեր երեսակայած հայրենիքը՝ ցանկալի կիլիկիան տեսնել, ազատագրել ու անոր ծոցին մէջ ըմբուշնել այն բոլոր մարդկային բարիքները որոնցմէ զրկուած էր Հայ ժողովուրդը վեց երկար դարերէ ի վեր: Աղ չենք տեսներ ունէ արդելիչ պատճառ մեր նաւուն զնացքը կասեցնող, թէեւ զանդաղ, բայց անդադար կ'երթանք, կը ժօնենանք այն վայրը, որմէ հրաժեշտ է առեր կիլիկիան թաղաւորութեան վերջին շառաւիղը՝ Լեւոն Վեցերորդ:

Երկու օրուան նաւային ճամբորդութենէ վերջ կը հասնինք «Հայոց ծոց»ը. Անդիխական պահակի պաշտօն կատարող մեծ զրահաւոր մը մեղ տեսնելուն՝ ողջոյնի եւ բարի գալուստի քանի մը ուռմբեր արձակից: Իրաւ որ մեծ եւ հպարտ Ալպիոնը մեր սրահերուն շատ մօտ կ'ըգդայինք, սակայն այս պարագան շատ ալ սիրելի չէր թուեր Ֆրանսացիներուն: Ամէն անդամ որ մեզմէ ոմանք անդիմերէն կը խօսէին եւ կամ Անդիխացիներու հետ կը յարաբերէին, անոնք իրենց հոգիին մազմը անմիջապէս կը թոփէին մեր վրայ: Դաշնակից էին, սակայն մէկզմէ կու թշնամի բարեկամներ ալ էին: Բայց ի՞նչ փոյթ, այդ պահուն զինովցած էինք մեզի բնծայուած պատիւէն, մեր կուրծքերը ուռած էին, գլուխնիս հպարտորէն բարձր բոնած զուրս եկանք նաւէն: առաջին անդամ երր սուք կը կոխէի հայ հողին վրայ, երկիւղածօրէն ծունկի եկայ, համբուրեցի գետինը ու պուտ մը հող որպէս մասունք բերանս զրի....: Սակայն ի՞նչ մեծ մեղք, անքաւելի յանցանք զործած եղոյ հայրենասիրական զգացմունքներ արտարերած ըլլալուս համար: Յիսնապես «Լաւարէլ» տարբեր մեկնաբանեց իմ այդ շարժումս եւ Ֆրանսացիի յատուկ նախապաշարեալ ողիով ու այլանդակ երեւոյթով դէմս ցցուեցաւ, պոռաց, բարեցաւ, արհամարհեց եւ պատիժ մը առնանելով հեռացաւ:

Յաջորդ օրը զումարտակիս հրաժանատարին սենեակը կանչուեցայ, սիրոս տրոփել բոկսու. վստահ զիտէի որ ինձի նպաստաւոր գձիո մը չպիտի տրուէր, զիս անորաշութեան մատնողը ի՞նչ ձևի ամբաստանութեան տակ

դտնուիլս եւ ստանալիք պատիժիս ծանրութեան չափն էր: Մարդը իր էութիւնով ինձի հակառակ էր, որքան ալ զգուշանայի, զարձեալ պատրուակ մը կը վնասուէր, կը զանէր ու զիս կը պատժէր, ըլլար թեթեւ կամ ծանր, բաւական էր որ այսպէսով զիս կը տանջէր:

Հարիւրապեսս անունս հարցուց. տուի:

«Աէրժան Լաւարէլը քեզի չորս օր զօնսին տուած է երէկուան յանցանքիդ համար, բայց ես ակտրակէն հասկցայ որ զուն մինչեւ հիմա լաւ զինուոր մը եղած ես, 15 օր բանտի կը վերածեմ զայն»:

Կեցած տեղու քար կտրեցայ, ոչ թէ անոր համար որ 15 օր բանտով կը պատժուիմ, այլ չի զարծած յանցանքով ամբաստանուելուս համար:

Կը մտարերեմ ամբողջ ցեղիս մարտիրոսութիւնը, անոր խաչելութեան Գողգոթան, հազարաւոր հայ մտաւորական ու յեղափոխական դործիչներու բանտը, աքսորը, կախազանը բարբարոս թուրք բէժիմին տակ. կ'երեւակայիմ այս բոլոր զառնութիւններուն վերջ մը տալու նպատակով հայ կամաւորին Ֆրանսացիին տուած օդնութիւնը եւ ստացած վարձատրութիւնը: Ապերա՛խտ Ֆրանսա...»:

## ՄԱՐՏԱԴԱՇՏԻ ԶՈԼԵՐԸ

Այն որ չ'ապրիր ազգին համար ի զուր կ'ապրի անձին համար:

Եւ ի՞նչ կայ այնքան սիրուն որքան պարտաճանաչ զաւակը ըլլալ բազմաչարչար Հայ ազգին, ապրիւ անոր ցաւով, վերցնել ցեղին ամենածր խաչը ու վերջապէս քաջարար իրնալ հերոսական կոռւի մէջ, այն մեծ յոյսով, որ թափուած հայ արիւնէն, աշխատանքէն ու անկնդ նուիրումէն է որ Հայ ցեղը պիտի հասնի իր նպատակակէտը:

Ահա ազգին համար պատուոյ դաշտին վրայ իյնող Լէգէռնականներէն ոմանց մասին ամփոփի ծանօթութիւններ:


## ԱԷՐԺԱՆ ՄԱՆՈՒԿԻ ՏԵՐ ՑԱԿՈԲԵԱՆ

24 տարեկան, Ալղիոթան քաղաքը ծնած, Տէր Մարտիրոս քահանայի կորիճ զաւակն էր, իր իրթութիւնը ստացած էր կ. Պոլսոյ Ակիւտարի մեծարանը եւ յետոյ յաճախած կարապետան վարժարանը, ուրկէ վկայուելէ վերջ

Պոլսոյ «ԽՇԹԻՋՄԱՅԹ Զապիթան» վարժարանէն եւս շրջանաւարտ ելած եւ թրքական բանակը մտած էր իրրեւ «Ճիւղը սանի» : Տարտանէլի տաք կոխւներուն մանակցած քաջերէն մին էր, հոն իր խումբին հետ միասին զերի կը բռնուի, յետոյ Եգիպտասի ազգային առաջնորդարանի միջոցաւ զերութենէ կ'ազատուի եւ կ'երթայ թանթա, ուր Մաթէոսեան տան մէջ կ'սկսի աշխատիլ: Մի քանի ամիս վերջ, երբ Արևելեան Լէզէոնը կը կազմուի, իր հետ զինուորազրուելով 16 հոգիներ, թանթայէն կը մեկնի Բօր-Սայիտ, ուր բաւտկան թուով զինուորներ մարզելէ յետոյ կ'անցնի Կիպրոս: Իր լրջութեամբը եւ խստութեամբը շահած էր տղայոց համակրութիւնը եւ իր գործունէութեամբ սիրուեցաւ նաև Փրանսացի պետերէն:

Մէրժան Մանուկի անձին մէջ զտած էինք ազնիւ, պարկեցաւ, կրթուած եւ ազգասէր հայու բոլոր առաքինութիւնները:

Աւա՞զ, սակայն, որ Արարայի պատուոյ զաշտին վրայ անողոք զնողակ մը վերջ դրաւ Մանուկի կեանքին: Յարզանք իր խնկելի ու անմոռաց յիշատակին:



ՏԱՄՆԱՊԵՏ ՕՆՆԻԿ ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ

Ծնած Հայաստանէն դուրս՝ Պանտրմայի մէջ, իր մանկութեան ժամանակ ատեն մը յաճախած է տեղւոյն ազգ վարժարանը, ուրկէ մեկնած է Պոլիս՝ արուեստի մը տիրանալու համար. քանի մը տարի մեքենագործութեան հետեւելէ վերջ, Եղրօը հետ կը մեկնի Եղիպտոս: Օննիկ ալ կ'աշխատի Մաթէոսեանի զործարանը: 1916ին կամաւոր կը զրուի եւ կը մեկնի Կիպրոս, ուր հասնելուս ծանօթացայ իրեն: Ինք աշխայժ, ճարպիկ, վառվուն երիտասարդ մըն էր. հակառակ օտար հորիզոններու տակ ծնած ու ապրած ըլլալուն՝ Հայ դատին համար բարախող սիրտ մը ունէր: Օննիկն ալ Սեպտ. 19ին իր չտեսած Հայաստանի զատին համար զոհ տուաւ իր երիտասարդ կեանքը, խոր սուզի մէջ թողլով իր մէկ հատիկ եղրայրը ու իր բոլոր զնուքի ընկերները: Զ՞ քաջերու կողքին Օննիկն ալ թաղեցինք Արարայի զագաթը եւ մէր վերջին մնաս բարովի պահուն արցունքի շիթերով ցողեցինք իր զերեզմանը:

Ա. Ց.

## ՍԱՐԳԻՍ ԳԱՍԱՊԵԱՆ

Արարայի հերոսամարտին մէջ նահատակւողներէն մէկն ալ է՝ սրտակից ընկերս՝ Սարգիս Գասապեան:

Սարգիս ընիկ Արարելիցի է եւ ծնած 1891ին, իր նախնական կրթութիւնը առած է Արարելիրի միջնակարդ վարժարանին մէջ: 1908ին կը մեկնի Պոլիս, ուր տարի մը մնալի յետոյ կուզայ Ամերիկա: Հոս էր որ իրեն ծանօթացայ: Տարիներ ապրեցանք մաքուր եւ մտերիմ ընկերական կեանք մը: Երջանիկ կ'ըգույի Սարգիսի նման ընկեր մը ունենալուս համար:

Թրքական վերջին զաղանութիւնները վերաւրած էին անոր զգայուն սիրար, կ'սպասէր տիթիթի մը՝ լուծելու իր վրէժը եւ ծառայելու Հայ դատին: Եկաւ 1917 թուականը, Հայկական Լէզէոնը կը կազմուէր... Սարգիսն ալ շատերու նման պատեհ առիթէն օգտուելով կամաւրագրուեցաւ: Իր կարգապահութեամբ եւ ուշիմութեամբ տիրար զինուոր մը նկատուեցաւ, թէ՛ իր պաշտօնեանները եւ թէ ընկերները սիրեցին զինքը:

Կիպրոսի մէջ երկար սպասումէ վերջ, 1918ի դարնան վերջապէս սկսանք շարժիլ դէպի կոտորի զաշտ: Արամատներու մէջ էինք թրնամիէն հազիւ քանի մը մղոն հեռու: Սարգիս

ստամոքսի հիւանդութեան պատճառաւ հիւանդանոց թողուած էր : Մեծ դժբախտութիւն մը պիտի ըլլար Սարգիսին համար, եթէ կոփուէն քացակայէր, որովհետեւ կոռուելու համար էր որ ան ձղած էր Ամերիկայի խաղաղ կեանքը : Տակաւին խրամատներու մէջ էինք, երբ առաւոտ մը արշալոյսին Սարգիս երեւցաւ . դեղնած էր, սակայն իր սովորական ժամանք պահած էր : Խնչո՞ւ եկար, քանի որ զեռ չես առողջացած հարցուցի իրեն : «Միթէ կարելի՞՛ է այլիւս հիւանդանոց մնալ, երբ կոփուի ժամերը կը մօտենան, առողջութիւնս պիտի վերապանեմ այն ատեն, երբ թուրքին արիւնը խմեմ» :

Այսպէս Սարգիս եկաւ միացաւ կոռուէն մասնակցողներու շարքին : Հակառակ իր ֆիզիքական տկարութեան, ան հաճոյքով կրեց իր բեռք՝ պաշար, զործիք, ձեռնառումք, փամփուշտ, ջուր եւ յարձակումներու մասնայատուկ զանազան պիտոյքներ :

Կոփուր սկսաւ . Սարգիս գիտակից իր զինուորական պարտականութեան եւ ներշնչուած հայրենիքին ծառայելու ներքին ձայնէն, նետուեցաւ յստաջ, անդագար կը զնդակէր, կ'արձակէր ձեռնառումքեր, մուցած էր իր հիւանդութիւնը, իր վնասած վայրկեանը դասձ էր : Կոփուին տաք ատենք աւա՞զ, որ թշնամի զնդակ մը եկաւ իրեց Սարգիսին կեանքը . . . ան փակեց իր աչքերը Արարայի բլուրին վրայ, իր պարտականութիւնը լիուլի կատարելէ վերջ :

Անմոռանալի ընկերու՝ Սարգիս, պատիւ թէ ծնողքիդ եւ թէ հայրենիքիդ՝ քեզի նման զաւակ մը ունենալուն համար : Յարգանք յիշատակիդ, օր մը, երբ այցելութեան դամ, կը պատմեմ մեր կեանքէն :

Խ. ԽԵՐՊԵԿԵԱՆ

## ՊՈՂՈՍ ՊՈՒԼՈՒՏԵԱՆ

Պողոս հազիւ 26 տարեկան միջանասակ ու բարեձեւ երեւյթով մէկն էր, իր քալուածքին խրոխտութիւնը մասնաւրապէս դիմացինին ակնածանք կ'ազգէր : Ան ծնած էր Խարքերդի Շովք գիւղին մէջ, որուն բարձունքները, կանանչազարդ պարտէզները, հմայիչ ծովակը, մեղրահամ աղբիւրներն ու զով օղը կերտած էին անոր մէջ հոգի մը, որ ընդունակ եղաւ զատազրութեան բազինին առջեւ զոհուիլ :

Կեանքի ամենամեծ խոչային, — ցեղային առ 1912ի վերջերը Պողոս ալ կը բաժնուի իր

ծննդավայրէն ու կուզայ Ամերիկա՝ ապագային աւելի բարեկեցիկ կեանքի մը տիրանալու նորատակով : Իր այս ձգտումին հասնելու համար ան աշխատեցաւ շարունակ :

Դժբախտարար, ինչպէս շատերու նոյնպէս ալ Պողոսի երազած ծրագիրները չիրականացան, եւ համեւրոպական պատերազմը, ինչպէս նաև անոր յաջորդող Հայկ . ջարդերը բոլորովին փոթորկեցին անոր կեանքը : Երկրէն պարբերար եկած զուժերէն ու սրտաճմլիկ աղազակներէն սիրուը կը զաշունահարուէր, ճար մը կը վնասուէր անոնց օգնութեան հասնելու, բայց ի՞նչպէս, երբ երթալու միջացները կը ողակոէին :

Ահա այս օրերուն էր որ Կիլիկեան կամաւրական շարժումը սկսաւ, Պողոս իսկոյն վութաց կամաւրագրուելու, առաջին խումբին թեկնածուներէն մին եղաւ : Հայկ . Լէգէունին մէջ ան եղաւ տիստը ու պարտաճանաչ զինուոր մը . իր համբերատար ողին, ընկերներուն ու կերպով օգնելու ջանքերը զովելի էին, մինչեւ վերջը խանդավագալ մնաց :

Արարայի ճակատամարտին մէջ Պողոս ճիշտ այն խումբին հետ էր, որ խելայիդ թափով նետուեցաւ առաջ՝ թղենիներուն տակ զետեղուած թշնամի զնդացիրները ու զինուորները զերելու, որոնք զնդակներու անձրեւ մը կը թափէին մեր վրայ : Այն պահուն, երբ հրաման եկած էր մեր կողմի կրակը նուազեցնելու եւ այսպէսով թշնամիին ուշադրութիւնը վրխացնելու, Պողոս զնդացիրով կը կրակէր թշնամի դիրքերը : Այդ վայրկեանին նախ կը վիրաւորուի որունգէն, բայց անոր վրէժի պատմակը կ'արգիլէ զինք ետ զալու եւ այդ վիճակին մէջ կը շարունակէ զնդացիրային կոփուր, մինչեւ որ թշնամի ուրիշ անողոք զնդակ մը կը ծակէ այս հերոսին կուրծքը ու հոտ զնդացիրի կողքին կ'իյնայ շընչառ :

Յաջորդ առուու, երբ մեռեաները կը հաւաքէինք, տեսայ սիրելի ընկերջոս անշնչացած դիտակը, արիւնի կարմիր զիծ մը սահած էր կուրծքէն վար եւ դէմքը անձանաչելի զարձած էր :

Ահա, սիրելի Պողոս, այսօր, այս հեռաւոր երկրէն իմ ամենախոր յարգանքը կը մատուցանեմ յիշատակիդ, ինչպէս նաև 23 զինակից ու անմոռանալի ընկերներուդ, որոնք ինկան նրաւորումի զադափարական ճանապարհին վրայ :

Բիւր յարգանք ձեր ուկորներուն :

Մ. ԹՌԻԹԻԿԵԱՆ

ԴՐԱՄԻԱՆՑ ԳՈՒՄԱՐՆԵՐ

1922ի Յուլիսին մինչեւ 1923 Օգոստոս 15 ըրած ենք հետևեալ դրամական օգնութիւնները անդամակառ եւ հիւանդ Լէզէնականներուն .

ՀՈԿՏԵՄԲԵՐ 23, 1922

Դ. Էմալեան, Լիպրթի, Ն. Ե.	25·00
Սուրէն Մեծատուրեան, Նիւ Եորք	50·00
Կիրակոս Վարդանեան, Նիւ Եորք	30·00
Ճորժ Զազմագնեան, Կիպրոս	50·00

ԴԵԿՏԵՄԲԵՐ 18—21, 1922

Կիրակոս Վարդանեան, Նիւ Եորք	60·00
Կարապետ Արրահամեան, Մարսիլիա	150·00
Թաղւոր Խաչիկեան, Մարսէլլ	97·00
Միխիթար Պետրոսեան, Մարսէլլ	120·00
Գալուստ Քուլյոսեան, Մարսէլլ	120·00
Բարսեղ Գաղանճեան, Մարսէլլ	120·00
Ռոսրով Զարուիրնեան, Մարսէլլ	82·50

ՅՈՒՆԼԱՐ 17, 1923

Սորգիս Մուրատեան, Դամասկոս	100·00
Յովհաննէս Մարտիրոսեան, Պոսթոն	50·00
Կիրակոս Վարդանեան, Խրի, Փէնս.	50·00

ՄԱՐՏ 12, 1923

Մամաս Զիրքինեան, Միլոքի	50·00
Խաչիկ Աղամեան, Պէյրութ	47·30
Մանուկ Էքմէքնեան, Յունաստան	75·50
Վահան Տէր Վարդանեան, Պէյրութ	99·33
Կարապետ Անտոնեան, Մարսէլլ	120·00
Արթին Ճէղվէտնեան, Շամ Թրապոլիս, Միւրիա	75·68

ՕԳՈՍՏՈՍ 15, 1923


Կարապետ Արրահամեան, Մարսէլլ	49·95
Գալուստ Քուլյոսեան, Մարսէլլ	49·00
Ռոսրով Զարուիրնեան, Մարսէլլ	49·95
Թաղւոր Խաչիկեան, Մարսէլլ	49·95
Բարսեղ Գաղանճեան, Մարսէլլ	49·95
Միխիթար Պետրոսեան, Մարսէլլ	49·95
Կարապետ Անտոնեան, Մարսէլլ	49·95
Դիպրոսի Մասնաճիւղին, Հ. Վէքիլեանի միջոցու	50·00
Մինաս Թարթարեան, Դամասկոս	50·00
Սորգիս Մուրատեան, Դամասկոս	50·00
Վահան Տէր Վարդանեան, Պէյրութ	50·00
Կիրակոս Վարդանեան, Խրի, Փէնս.	50·00

Արուեստական ոտք մը պատրաստել կուտանք Փրամիտէնսի Լէզէնականներէն Ճ. Նազարեանի, որ արկածի մը հետեւանքով դժբախտութիւնն ունեցաւ կորսնցնելու իր սաքք:

Կանխայաց չորհակալութիւններով

Ի Դիմաց Հայ Լէզ. Միուրեան Կեդր. Վարչուրեան

Գաևապահ Մ. ԿիւԶէլեան	Ատենադպիր Շ. ԱՏԵՓԱՆՆԵԱՆ (Կնիք)	Ատենապիտ Ն. ՆԱՃԱՐԵԱՆ
-------------------------	--------------------------------------	-------------------------



ԳԻՆ 50 ՍԵՆԹ